48ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 1102 Կ ՊՈԼԻՍ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՅՈՒՆՎԱՐ 25/7 ՓԵՏՐ. 1905 2 ՁԻԼՀԻՋՋԷ 1322 – 25 ԹԵՍԼՈՒՆԸ ՍԱՆԻ 1320

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՅԻՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթիոյ Ալի Ճատէսի, 38

Խմբագրութեան ուղղուած գրութիւններ եւ չեն տրուիր

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԹԵՐԹ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ. ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیه یوی وسیاسی غزه‌در
صاحب امتیازی : اوهانس قریه
ادارهٔ‌سی بابعالی جاده‌سنده نومرو ۳۸

ԳԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղր.	50 ղր.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 Ֆր.	18 Ֆր.

ՑԱՆՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 դրուշ։
Մէկ անգամէ աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

ՆՊԱՍՏԸ ԱՌԱ՞Ջ ԹԷ ԵՏԻԸ ՏԱԼՈՒ Է

Ընտանեկան դժբաղդ պարագաներն ալ, երբեմն — եթէ ոչ յաճախ — կ'ունենան իրենց այժմէութիւնը։ Այժմէութիւն մը՝ որ իր բազմակողմանի եւ այլազան տեսութիւններուն մէջ՝ կարծես ամէնէն աւելի ամփոփ անդրադարձումի եւ լուրջ խորհրդածութիւններու առիթը կ'ընծայէ ողջամիտ ընթերցողներու։

Սարգիս Զխարիկեանի անձնասպանութեան պարագան ալ իր երէկուան եւ այսօրուան այժմէութեանը մէջ, ան՝ ալ ունի իր նկատողութեան արժանի մէկէ աւելի կողմերը, որոնց անգամ մը ալ անդրադառնալ պիտի արժէ անուշա։

Պարագաները, որոնք այդ չար խորհուրդը թելադրեցին խեղճ Սարգիսին, իրենց մանրամասնութիւններուն ամբողջ դառնութիւնովը ծանօթ են ամենուս։ Մանո՛թ է նաեւ ընկերական ու ընտանեկան այն վիճակը, որուն մէջ կ'ապրէր Սարգիս իրենովով։ Հետեւաբար հարկ չպիտի ըլլայ անգամ մը ալ կրկնութիւնը ընել ողբալի այն իրողութիւններուն, զորս, Մանզումէ աղնիւ խիղճը ունեցաւ մարդասիրաբար հանրութեան հաղորդ ընել իրենց դառնագին ու կսկծալի ճշմարտութիւններուն մէջ։

Չպիտի ուզեմ նաեւ անդրադառնալ խնդրոյն կրօնական — այսինքն՝ անձնասպանի մը հանդէպ Հայ. Եկեղեցիին ցոյց տուած խստապինդ ու աններող ոգին — մասին, նախ որ Ներթիս սահմանը չներեր, և երկրորդ՝ աւելորդ համարուէր գուցէ բան մը եւս աւելցնել գաղափարներու այն ճշմարտութեանը վրայ, զոր, Ցակոբ Տէր-Ցակոբեան, առիթ էր գտեր ներկայացնելու ընթերցողներու ողջամիտ դատողութեան։

Կը մնայ ուրեմն մեզի հոս պարզել ու մեկնել այն իրողութիւնները միայն, որոնք անձնասպանութեան մը չար խորհուրդը յղացան տարաբախտ Սարգիսի անձկացած, փոթորկած զանկին մէջ և արիութիւն տուին անոր դառնացած սրտին՝ իրեն սիրելի ընտանիքէն հեռանալու, զաւակներէն զրկուելու. ծնո՛ւնդը անիծելու, հոգիէ՛ն ալ անցնելու։

Ակամայ միտքս հակում մը ունեցաւ դէպի այս խորհրդածութիւնները, որոնց չպիտի ուզէի երբեք անդրադառնալ։ Պարագա՝ որ ամէնէն աւելի շանագրգռականը պիտի ըլլար, մեր մէջ գութի և մարդասիրական ձգտումներու տեսակէտն էր, որ Սարգիսի մահուամբ անգամ մը ալ եկաւ շեշտուիլ։

Ընթերցողներու ծանօթ է անուշա՝ այն գումարը, ուր հասաւ յանուն Զխարիկեանի դժբախտ ընտանիքին եղած նուիրատուութիւնը։

Ենթադրենք թէ, այսօր, Սարգիս մեռած չըլլար ու իր ընտանեկան յուսահատեցուցիչ անյաջողութիւններուն մէջ փորձութիւնը ունենար անգամ մը ալ դիմում ընելու բարեսիրական ոգի՝ մը ունենալու կուրքին տակ սիրտ կրող, իր ճամբէն դարձող, իր վիճակէն հակըցող և բարերարի դուռը, ո՞վ արդեօք պիտի յուժարէր երեսը չդարձնելու, ո՞վ արդեօք բարութիւնը պիտի ունենար միրը բանալու, լսելո՛ւ համար անմեղ զաւակներու, պարկեշտ ընտանիքի՝ որ մը կսկծագին պաղատանքները, անկունդին եղբը քշուած յուսահատի մը ողորմագին աղաղակները։

«Գնա՛ մեռիր եկո՛ւր սիրեմ» ժողովրդական քանաձեւը ակէ աւելի ցայտուն կերպով մը չպիտի կրնար երբէք շեշտուիլ։ Խեղճ դժբախտը դուռ չմնաց որ չդրներ, ալեկոծ կեանքի մը փրկութիւնը հասնելու կոչումը ունեցող մարմիններ չմնաց, ուր Սարգիս սիրոը չքանար անոնց, մա՛րդ չմնաց ալ վերջապէս, որուն առջեւ յուսահատութիւնը չծուեր, երե՛սը չկարմրցներ։ Ասոնց ամէնը ըրա՛ւ Սարգիս — տեսնողներ կը հաւատան — սակայն ինչ օգուտ, դռները չբացուեցան, վիճակը հակցողներ չգտնուեցան, գոնէ դէմքի վէս մը պիտով մը մխիթարութիւն տուող, քաջալերութիւն մը, յոյս մը կայծկլտացնող երկու խօսք ալ զլացան իրեն և խեղճին հոգին, այսպէս, դառն պըրկումներու, ոգորումներու մէջ սև խորհո՛ւրդը կը հիւսէր. և չար գաղափարը հետզհետէ կը կաղապարուէր, կուռէր ու կը մեծնար տիրականութեամբ մը զոր ո՛չ մէկ բան պիտի զօրէր կասեցնել, արգիլել։ Ինչ ընէր ալ կեանքը, ինչո՛ւ ալ ապրէր, քանի որ իր գոյութիւնը չպիտի ապահովէր իրեն փրկութեան մը յոյսը։ Լաւ չէ՞ր ըլլար որ ցաւ մը վերնար մէջտեղէն, գոնէ ի՛նք պակսէր ընտանիքէն. և այն ատեն — ո՛վ գիտէ, կը մտածէր թերեւս — հաւատային ալ իրեն և իր կեանքին։

Առարկողներ գտնուին թերեւս թէ՝ այսօրուան օրս Զխարիկեանի մը վիճակը կեղծողներ մ'ունքան ունինք որ չատ դժուար է կոյր հաւատքով մը վերաբերուիլ ամէնուն։ Իր մահը, իր անձնուրացութիւնն էր որ — պիտի առարկեն — վստահութիւն, հաւատք ներշնչեց մեզի թէ իրօք ինքը մատնուած է եղեր ընտանեկան այդ ասիճան անձուկ վիճակի մը։

Լա՛ւ։ Ինչո՞ւ այն ատեն իրաւունք չունենանք մենք փնտռելու տաներէցի մը պաշտօնը։ Գիտնանք, ի՞նչ է այդ քահանայ ըսուած՝ մարդոց կոչումը՝ ի՞նչ բանի համար սքեմ են առեր և ի՞նչ ընելու համար տան մը երեցն են կոչուեր։ Եթէ իրենց աշխարհական կեանքը թողելը — ո՞ւր էր, գոնէ ա՛տ ընէին — իրենց ամբողջ գործունէութիւնը, կեանքը ամփոփել պիտի ըլլար եկեղեցիին չորս պատերուն մէջ, չէ՞ր արժեր։ Եթէ ժողովուրդը պէտք ունի եկեղեցիի մը, եկեղեցին ալ իր կարգին, պէտք ունի ժողովուրդի մը։ Մէկը միւսով կը սահմանուի, մին միւսով կը լրանայ, կ'ամբողջանայ։ Ի՞նչպէս հայտնենելու է ուրեմն ժողովուրդը եկեղեցիին հետ։ Որո՞ւ է սրբուեր, որո՞ւ է յանձնուեր նուիրականութիւնը այդ պաշտօնին։

Քահանայի մը պարտքը չէ՞ գիտակից ըլլալ իր ծուխին վիճակներուն, հաղորդ ըլլալ միշտ անոր ներքին կեանքին բոլոր իրադարձութիւններուն ու պէտքերուն, և ինչո՞ւ կարելի չըլլայ եղեր քահանայի մը միջոցաւ ըստուգել մէկու մը ընտանեկան կացութիւնը։

Իրաւամբ կրնայ առարկուիլ թէ ի՞նչ ստուգութիւն կարելի է սպասել քահանայէ մը, որ տարին երկու անգամ — այն ալ երկու մեծ տներուն, կը հասկնա՛ք – հաղիւ կը բարեհաճի դուռդ ափ առնել։ Այս կրսպասուէր իրենցմէ։ Այդ երանելիները ի՞նչպէս կ'ըմբռնեն արդեօք ժողովուրդի մը հովուութիւնը. այս կերպ, շատ սրխալ։

Ընտանեկան վիճակներ կան, ուր քահանայի մը գոյութիւնը — հարկեցուցիչ պատճառներէ դուրս — անհրաժեշտ պէտք մըն է։ Ընտանեկան խռովութեան մը պարագային, հաստատութեան միակ միջոցն է քահանան։ Անյաջողութեան, ձախողուածքի մը առջեւ քաջալերող, օրտապնդող միակ զօրութիւնն է քա՛նան։ Գայթակղական գայթուսի մը պահուն, դարձի բերող, հաւատքի կոչող միակ պաշտօնեան է քահանան։ Այսօրինակ կացութիւններու առջեւ՝ մխիթարական երկու խօսք, երկո՛ւ բառ, յուսոյ սրզտիկ ներշնչում մը շատ աւելի չա՞ժեր, քան ափերով տրուած դրամը։ Այէ՛ն ցաւ, ամէն ձախորդ վիճակ, անպատճառ դիպամի չէ որ պէտք ունի։ Որատական մը, մանաւա՛նդ քահանայի մը կողմէ ուղղուած, պիտի կրնար մեծ չարիքի մը առջեւը առնել ու փրկել Սարգիսի պէս տակաւին շատ մը յուսահատներու կեանքը։

Մարմիններ ունինք «Աղքատախնամ» մեծ անունին տակ, որոնք անշուշտ պէտքը կը զգան այդ տեսակ Հաղորդիչի մը, մեկու մը վերջապէս, որուն սեղեկութիւնները կրնա՞ մը ունենան, վստահելի ըլլան ամէն կերպով։

Սակայն միւս կողմէ, կ'երեւի թէ Աղքատախնամներէ շատեր, իրենք ալ չունին գիտակցութիւնը իրենց անուանին ու կոչումին, ինչպէս կ'ըսեն շատեր։ Հիւանդ մը խնամելէ առաջ՝ լաւ ու նպատակայարմար չի՞ պիտի ըլլար հիւանդութեան ծագումը փնտռել, պատճառը գտնել։

Հիւանդութիւններէ շատեր, մանաւանդ աղքատ դասակարգին մէջ, ծագումի կ'առնեն, խիստ, յաճախ, անուղղի անբաւականութենէ կամ ցուրտին բուքին դէմ անպատսպար վիճակներէ։ Արդ, ինչո՞ւ նախապէս չխորհիլ անոր դարմաններուն վրայ — որ յաճախ մէկ քանի քաշ հաց ու ածուխին մէջ կը սահմանուի — ու ետքը հիւանդութեան մը անխուսափելի հարկին առջեւ մեծամեծ ծախքերու չենթարկուիլ։ Ո՞րն է բանաւորը, կը հարցնենք։

Հաւատի աղբիւրէ մը կը քաղեմ հետեւեալը։

Թշուառ ընտանիքի հայր մը, վերջերս, Աղքատախնամի մը դիմելով եւ աղերսագրով մը իր զաւկներուն ողբալի վիճակը ներկայացնելէ ետք, յանուն Աստուծոյ և իրր փոխ — չեշտել կ'ուզեմ այս պարագան — մէկ քանի ղրուշի համեստ ձեռնտուութիւն մը կը խնդրէ։ Որովհետեւ, կ'ըսէ, արհեստով կերակուր եփող եմ, և շատ մը յաճախորդներ ունիմ արդէն։ Զախորդութիւն մը գործս տակն ու վրայ ըրաւ, խանգարեց և ընտանիքովս, անչափասա զաւկներովս, այսօր, պատառ մը զոր հացին ախը կը քաշեմ։ Եթէ չէք հաւատար, հարցուցէք որի՛ որ կ'ուզէք։ Սակայն, Աստուծո՛ւ սիրուն, տուէ՛ք ինծի քանի մը փարայ, անուշիկ աղաներս — իր բառերով — որ դարման մը ընեմ վիճակիս, գործս շտկեմ, ձեր չնորհիւը աղատիմ սա կացութենէս, որուն դիմանալու ճարս ա՛լ հատաւ։ Զաւկներովս օրհնեմ, աղօթեմ ձեզի գէշեր ու ցորեկ։ Եթէ կ'ուզէք, պատուաւոր երաշխաւոր մըն ալ կրնամ տալ ձեզի ամիսէ մը դրամը դարձնելու։ պարտքս տալու։ Կ'աղաչեմ, աղաղնե՛րս, դո՛ւք գիտէք...։

— Ինչ մը դուրս ել, կ'ըսեն իրեն։

Ու երկար քանակցութենէ մը ետք ներս կը կանչուի թշուառ հայրը։

— Գնա՛ մարդ, գնա՛, կ'ըսեն, ողջ մարդուն — առո՞ղջ ըսել կ'ուզեին արդեօք — դրամ չունինք մենք։ Գնա՛, երբ հիւանդ ըլլաս, եկո՛ւր, կարդ միտդ կուտանք մենք...։

...Ի՞նչ բարի գուշակութիւն...։ Ապրի՛ն մարդիկը...։

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՍԵՐ

ՄԵՐ ՄԱԲՄԻՆԻՆ ԱՐԻՒՆԸ

Մունդները ըլլան հեղուկ ըլլան հաստատուն, մարսողական գործարանին մէջ պէտք եղած այլափոխումները կրելէ յետոյ ստամոքսին և նրբաղիներուն շուրջը գտնուած մասնաւոր անօթներու չնորհիւ վերջապէս կ'ծնցնին արեան մէջ. այս երեւոյթին ծծում կ'ըսուի։ Արիւնը մեր գործարանաւորութեան ամէնէն անհրաժեշտ և ամէնէն գործօն մէկ տարրն է. իր կատարած այլազան և նուրբ պաշտօններուն բերմամբ ներսիս առնչութեան մտած է մարմնոյն բոլոր հիւսուածներուն հետ։ Նկատի առնելով արեան կատարած մեծ դերը մարդկային գործարանաւորութեան, մէջ կրնայ ըսուիլ թէ մարմնոյն զանազան մասերը իսկապէս մնուցանողը և վերակենդանացնողը արիւնն է։ Այս կենսատու տարրին ամէնէն գլխաւոր պաշտօնն է բջիջներուն գործունէութեանց անհրաժեշտ եղող թթուածինը և մնդային նիւթերը փոխադրել պէտքը զգացուած տեղերուն և յետոյ դարձեալ բջիջներէն վտարուած անպէտ և վնասակար նիւթերն ալ վտարման զանազան գործարաններու միջոցաւ մարմնէն դուրս արտաքսել։ Այս նիւթերէն զատ արեան իսկական բաղադրութիւնը 90 առ 100 ջուր և մնացեալը քանի մը մետաղական աղեր են որոնց ամէնէն նշանաւորը ծովային աղն է։ Ջուրը անհրաժեշտ է որովհետեւ առանց սոսր արիւնը դիւրութեամբ չպիտի կրնար շրջիլ մարմնոյն մէջ։ բայց պէտք է գիտնալ որ ջուրին քանակութիւնը անփոփոխ չի մնար արեան մէջ. բջիջները գործունէութիւնին վառ պահելու համար միշտ ջուրի պէտք ունին, քրտինքին չոգիացմամբ պակսող ջրաշոգին միշտ արիւնը պիտի հայթայթէ. հետեւաբար արիւնը մարմնոյն մէջ որչափ շրջան ընէ այնչափ ալ իր մէջէն ջուրը պիտի պակսի և պիտի գայ վայրկեան մը ուր այլ եւս անհանդուրժելի պիտի ըլլայ սոսր նուազութիւնը. ահա այն ատեն կը սկսինք զգալ ջուր խմելու պէտքը. ծարաւութիւնը բացարձակապէս արեան թանձրացման արդիւնքն է. դիւրին փորձ մը կը բաւէ հաստատելու այս մեր ըսածը։ Առէք ծարաւ կենդանի մը, օրինակի համար շուն մը կամ ձի մը. բացէք անոր արեան անօթներուն մէկը և մէջը ջուր ներարկեցէք. պիտի տեսնէք որ կենդանիին ծարաւը պիտի սկսի հետզհետէ մարիլ։ Բայց մենք ինչո՞ւ համար այս զգացումը մեր կոկորդին մէջ կը զգանք. պատճառը տակաւին անծանօթ է։ Ջուրէն յետոյ արեան մէջ ամէնէն շատ գտնուած մարմինը աղն է. աղին կատարած դերին համար ալ գիտունները տակաւին համաձայն չեն. շատեր կ'ըսեն թէ աղը կ'առնենք մեր մարմնոյն մէջ բանջարեղէն մնունդներու միջոցաւ մտած թթուները արտաքսելու համար, իսկ ոմանք ալ կ'ըսեն թէ աղին մեծ պաշտօնը գործարանաւորութեան մէջ տարբաղադրուիլ և ստամոքսային թթուները յառաջ բերել է. մենք մարսողութեան գլուխին մէջ տեսանք այս թթուներուն կատարած դերը կերակուրներուն վրայ։

Երբ կաթիլ մը արիւն առնելով, մանրադէտ գործիքին տակ դիտենք պիտի տեսնենք արեան գնդիկներ կոչուած շատ մը փոքրիկ մարմիններ, առոնք կարմիր և սպիտակ անուններով երկու խումբերու կը բաժնուին։ Կարմիր գնդիկները պարզ բեռնակիրներու կրնանք նմանցնել որոնք չնչառութեամբ ներմուծուած թթուածինը կը փոխադրեն բջիջներուն և տեղը բնածխական թթու առնելով կուտան թոքերուն որոնք արտաշնչմամբ դուրս կ'արտաքսեն։ Արեան կարմիր գոյն տուողը այս գնդիկներն են. առոնց կատարած մեծ դերը չեշտելու համար բաւ է քանակութիւնին աչքի առջեւ բերել. ամբողջ գործարանաւորութեան մէջ կարմիր գնդիկներուն թիւը 25 թռիլիոնի այսինքն 25 հազար միլիոնի վիթխարի քանակութիւն մը կը ներկայացնէ, այնպէս որ երբ այս գնդիկները հետզհետէ իրարու քով չարենք աշխարհիս չուրջը չորս անգամ դարձող ահագին երկայնութիւն մը կունենանք, իսկ եթէ իրարու վրայ դիզենք 30 հազար քիլոմէթրի ահարկու բարձրութիւն մը կ'ունենանք, այլեւս երեւակայեցէք թէ թթուածինը և հետեւաբար օդը որքան մեծ դեր մը ունին մեր գործարանաւորութեան մէջ։ Սպիտակ գնդիկներուն քանակութիւնը 600 կարմիր գնդիկի դէմ 1 համեմատութեամբ է. առոնց պաշտօնը բացատրելու համար ախտաբանական դժուարըմբռնելի տեսութիւններու մէջ մտանել հարկ պիտի ըլլայ, ինչ որ չի ներեր նիւթին անձուկ սահմանը, սպիտակ գնդիկներուն ունեցած կարեւորութիւնը չեշտելու համար սակայն ըսեմ որ առոնք առանձնակարգ զօրաւոր տարրեր են որոնք մարմնոյն ամէն կէտերը կը չրջին և օտարամուտ ու վնասակար միքրոպի մը հանդիպելնուն պէս վրան կը յարձակին և կ'ոչնչացնեն զայն. ըսել է թէ այս գնդիկներուն գոյութիւնը անհրաժեշտ է մեր կեանքին պահպանման համար։

Ահա համառօտակի ամփոփում մը արեան կատարած դերին վրայ, յաջորդիւ մեր նիւթը պիտի ըլլայ բուն արեան չրջանին ուսումնասիրութիւնը։

ՄԱՆԱՍԷ Գ. ԶԷՎԻԿԵԱՆ

ՏՂԱՆ ՊԷ՞ՏՔ Է ԾԵԾԵԼ

«Մանզումէ»ի մէջ յօդուած մը հրատարակուած էր, պաշտպանելով ծեծը, և զայն մեր վարժարաններուն մէջ գործադրելի տարր մը հանդիսացնելու պէտքը։

Ծեծին գործադրելի կամ ոչ գործադրելի ըլլալուն վրայ չպիտի խօսիմ, այլ ցոյց պիտի տամ անոր դէշ հետեւանքները՝ որոնց չատ ուսուցիչներ պատճառ ըլլալու են անշուշտ։

Ծեծը, ընդհանրապէս սխալ ըմբռնուած պատիժի մէկ տեսակն է, ուր դէշ տեսակը, անիկա բնաւ ընդունելի չի կրնար ըլլալ մեր վարժարաններուն մէջ, ոչ թէ եւրոպացիներուն հետեւող մը եղած ըլլալնուս՝ այլ պարզապէս անոր արժէքին իսկական ոչնչութեանը համար։

Ցարդ ո՞ր դասատուն, փորձով ապացուցած է ծեծին օգտակար արդիւնքը, ծե՞ծը պիտի կրթէ տղան, ծե՞ծը պիտի զգաստացնէ. ծեծո՞վ կարելի է տղուն աշխատասիրութեան խանդը արծարծել, — ո՛չ. ծեծը աւելի յոռի կրթութիւն մը կուտայ տղուն, ծեծը աւելի կ'ըմբոստացնէ. աւելի կը չփացընէ, աւելի կը բթացնէ տղուն միտքը. հետզհետէ բոլորովին անկարողութեան մատնելով, տարրական գիտութեանց ծանօթութիւններն իսկ ըմբռնելու։ Ուրեմն, ծեծը բ-լորովին հեռացնելու է մեր վարժարաններէն, եթէ կ'ուզենք զգաստ, աշխատասէր ու ընդունակ աշակերտներ ունենալ։ Ծեծին ազդեցութիւնը նիւթապէս թէ բարոյապէս շատոնց սպառած է, հիմա ինչ որ կը փնտռուի, ուսուցիչներու քով բարոյական ազդեցութիւն է, և ոչ ուրիշ բան։

Ականջովս լսեցի տղու մը բերանէն սա խօսքերը որ չրջանաւարտի մը կ'ըսէր ծեծին վրայօք՝ «Ծեծը. մեզի համար, պայմանդրական գործողութիւն մըն է որուն անհրաժեշտօրէն պէտք է որ ենթարկուինք օրը գոնէ քանի մը անգամ»։ Ու այսքան անիմաստ ու անարժէք գործողութիւն մը կատարելը պարզապէս տխմարութիւն պիտի ըլլայ, յոգնեցուցչ աշխատութիւն մը առանց արդիւնքի։

Ծեծին գիւտը, վստահ եմ որ ըսկզբունքի ու առողջ նկարագրի տէր ուսուցիչ մը չէրաւ, այլ բարոյական ազդեցութենէ զուրկ՝ խեղճուկրակ վարժապետին մէկը, որ տղայոց մատաղաշ հոգիները ցաւցնելով կարենայ լուռ թեան դատապարտել զանոնք, — որպէսզի՝ բառնին զբաղումները չխանգարեն — ոչ թէ զգաստութեան կամ աշխատասիրութեան հրաւիրելու։ Ծեծը, ոչի՛նչ կ'արժէ եթէ զայն գործադրել ուզող վարժապետը չունի անհրաժեշտ բարոյական ազդեցութիւնը տղայոց վրայ. իսկ եթէ ունի, այն ատեն պէտք պիտի չունենայ ծեծին դիմելու, քանի որ բարոյական ազդեցութիւնը ծեծէն աւելի գործ պիտի տեսնէ դասատիրակութեան գործին մէջ, եթէ ուսուցիչը գիտէ զայն գործածելուն գաղտնիքը։

Քանի՛ քանի՛ հեղինակաւոր մեծ ուսուցիչներ տեսած եմ, որոնք անգամ մը տղաքները երես հանելէ վերջ չեն կրցած նոյն իսկ փայտով զանոնք զգաստութեան ճամբուն մէջ բերել։

Ու արդէն, տղան դատիպարակելու, կրթելու և զգաստ պահելու անկարողութիւնն է որ ուսուցիչը կը մղէ ծեծին դիմելու, ծեծով դատիպարակելու, ծեծով զգաստացնելու համար, ինչ որ սակայն չյաջողիր, ուր այդ անկարողութիւնն է բարոյական ազդեցութեան պակասութիւնը միւսնոյն ուսուցչին քով։

Ապացուցանելու համար ծեծին անօգտակարութիւնը պզտիկ պատմութիւն մը ընեմ։ Այսօրուան պէս լաւ կը յիշեմ թէ քաղաքի մը ազգ. վարժարանին մէջ, պաշտօնակիցներէս մին տղայ մը ի՞նչքան ու ո՛ր աստիճան կը ծեծէր, անոր ծուլութեան, անկարգապահութեան, ու տղոցին մէջ ուսուցչին ետեւէն հայհոյանուն խօսքեր ընելուն համար. սակայն ծեծը բնաւ ազդեցութիւն չբրաւ տղուն վրայ, հակառակ օրը քանի մը անգամ սաստկապէս պատժուելուն, ու աւելի գէշցաւ. այնուհետեւ սկսաւ ամէ՛ն իրիկուն դասատուին անցնելիք փողոցին մէկ անկիւնը սպասելով անոր անցնելու պահուն, ետեւէն հայհոյանուն ու նախատալից խօսքեր ընել, մինչեւ անոր անհետանալը։ Յաջորդ օրը, պաշտօնակիցս հանդիպելով ծեծին անօգուտ ըլլալը, միանգամայն անոր գէշ հետեւանքները, խորհուրդ հարցուց ինծի թէ ի՞նչ ընելու էր։ «Ծեծը օգուտ չունի՛, պատասխանեցի, կանչէ այդ տղան առանձին սենեակ մը ու խօսէ՝ պաղարիւնութեամբ, թէ ինչքան անվայել բան է փողոցին մէջ իր իսկ դասատուին նախատալից խօսքեր ընելը, խօսէ անոր աշխատասիրութեան ու անոր արդիւնքին վրայ, վստահացո՛ւր զինքը թէ յարատեւ աշխատութեամբ, կրնայ օր մը մեծ մարդ մը ըլլալ, խոստացիր զինքը վարձատրել եթէ նախ ինք խոստանայ թէ այնուհետեւ զգաստ, կարգապահ, աշխատասէր ու ուսուցչայարգ պիտի ըլլայ, վերջապէս բարոյագիտութեան դաս մը տուր»։ Ամիս մը վերջը նոյն այն տղան իր վիճակագրութեան տետրակը պարծանօք բերուած էր, որուն մէջ իր վարքին նօթն էր, 10ը։

Գալով՝ թէ մեր տղաքները ընտանեկան նախնական կրթութենէ զուրկ են, ասիկա բնաւ պատճառ մը չէ զանոնք ծեծելու, եթէ ժամուկը կրթեալ ու զարգացեալ վիճակի մէջ պիտի

ԱՏԱՆԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ
Տ. ՄՈՒԹԵՂ Ծ. ՎՐԴ. ՍԵՐՈՎԲԵԱՆ
ՈՐ ԱՅՍՕՐ ԻՐ ՊԱՇՏՕՆԱՏԵՂԻՆ ԿԸ ՄԵԿՆԻ

սկսէր դպրոց յաճախել, մանկավարժութիւնը ստեղծելուն թիւ տեղը կար։ Մանուկ մը շատ դիւրին է կրթելը, բայց շատ դժուար է երես եկած տղայ զգաստացնել։ Մանուկին միտքը թարմ է, ու ընդունակ, ուրեմն ինչ կրթութիւն որ տաս տղուն, կ'արմատանայ, մնմնց սրտին ու միտքին մէջ ալ, առանց նեղուելու, առանց անհանգիստ ըլլալու։

Ուսուցիչ մը երբ կը յաջողի մանուկի մը միտքը, ըսուածները ըմբռնելու կարողութիւն բերել, թող այլ ևս չը խորշի ծեծին վրայ, զան իրեն հետ պիտի մոռնայ ծեծին գոյութիւնը, ու այսպէսով ծեծը ինքնի՛ն պիտի դադրի գոյութիւն ունենալէ, առանց ցաւալի արկածներու, և խժդժութեանց։

Ս. Մ.

ԱՐՏԱՔԻՆ

ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

«Նայէ Ֆրայէ Բրէսէ»ի Փետրվար 4ի խմբագրականեն

Ռազմավայրէն ռուսական տեղեկագիրները կը խօսին Կրիբընպէրկի վերջին յարձակողականի մէկ յաջողութեան վրայ, այսինքն թէ կարելի եղած է Սանտէբուի դէմ համախումբ կրակ մը տեղալ ա՛յն դիրքերէն որոնք վերջապէս Ռուսաց ձեռքը մնացին։ Բնական է թէ իւրաքանչիւր պատերազմիկ կը ջանայ կռիւներուն մէջէն իրեն նպաստաւոր արդիւնք մը հանել։ Բայց չենք կարծեր որ այդ դիրքերը որոնք հրետանիի զետեղման յարմար վայրեր են, 10,000 հոգիի կորուստ արժէին. մանաւանդ այն կռիւներուն մէջ, որոնց հետեւանքն եղաւ նահանջը։ Ասիկա երկար բարակ վիճաբանութիւն չի վերցներ։

Կրիբընպէրկի գործողութիւնը աւելի նպաստաւոր լոյսով դիտելու համար, մեկ միջոցն է նկատել զայն իբրեւ յանդուգն հետազօտութեան ձեռնարկ մը, որուն նպատակն էր Նոկիի Բանակին մուտքը հակնալ և ճչդել։ Բուլբաթքին հիմա կրնայ հակցած ըլլալ թէ ճարոնական պաշարման բանակը արդէն իսկ կը գրաւնուէր Օեսմայի գլխաւոր բանակին ձախ թեւին մէջ։ Բանակի մը վերին հրամատարին համար այս նպատակին հազար կամ քիչ մը աւելի մարդ զոհելը իր գիտնալիք խնդիրն է, բայց չենք կրնար հակնալ որ պարզ հետաքրքիչ չարժման մը համար 10,000 հոգի վրայ տալը խոհեմութիւն եղած ըլլայ։ Սակայն իրողութիւնը ա՛յն է թէ Բուլբաթքին իր նպատակին հասաւ, այսինքն հակցաւ թէ Օեսմա իր ուժերուն առուար մասերը կեդրոնացուցած է ձախ (արեւմտեան) թեւին վրայ, ուր Նոկիի բանակն ալ կ'ուղղուի իբրեւ պահեստ։

Վերին հրամատարի մը համար մեծ կարեւորութիւն ունի ճչդիւ հակնալ իր հակառակորդին ուժերուն ի՛նչպէս բաժնուած ըլլալը. որովհետեւ այս մասին ստուգութիւնը միակ ապահով հիմն է գործողութեան կամ ճակատամարտին ծրագիրը պատրաստելու համար։ Եւրոպական հին ռազմագիտութեան համաձայն թշնամիին համախմբութեան վայրերը ճչդելու գործողութիւնը կը միճակի ձիաւորներուն, բայց հետեւակներուն ներկայ սպառազինութեան նայելով, ձիաւորները հիմա ի միճակի չեն իրենց պստմական գործը և հարաւ արդարացնելու։ Բանակի մը համախմբութեան մասին ապահով ըլլալու և դիրքերը ճչդելու համար, շատ խորունկը դիտելու է, այսինքն պէտք է գիտնալ թէ ո՞ւր համախմբուած են պահեստները, որովհետեւ գիտցուելիք ասիկն կարեւոր կէտը ասիկա է։ Ասոր համար բաւական չէ ձիաւոր գունդեր, ոջքան ալ բազմաթիւ ըլլան անոնք, թշնամիին ապահովութեան գօտին մէջ զրկելը։ Եր զարնուին, թնդանօթի կը բռնուին, և ետ կը դառնան առանց նոր բան մը հասկնալու։ Բոլորովին արտասովոր պարագաներու ներքեւ է որ հեծելազօրքի միջոցաւ հետազօտութիւն մը կրնայ թերեւս յաջողիլ, և եթէ յաջողի ինչ, հետեւակներ կուգան կ'ընդմիջին իր ճամբան։ Եթէ այս կերպով կարելի չէ խորունկ նայուածք մը նետել թշնամիին դիրքերուն վրայ, պէտք է հակառակորդը թողուլ որ իր պահեստները տուալ բերէ։ Եւ ասոր ապահով միջոցն է հետազօտութիւնը։ Թշնամիին ապահովութեան գօտին խզելու բաւականաչափ գունդեր պէտք է զրկուին ուր որ պէտք է։ Անոնք կ'երթան թշնամի յառաջապահներուն տկար անդամները ետ կը քշեն, և առաջ կ'երթան, մինչեւ որ բուռն ընդդիմութեան պատահին։ Ամբողջ ուժով կը յարձակին, ա՛յնպէս որ հակառակորդը կը պարտաւորուի միչտ աւելի զինուոր առաջ բերել կռուոյ ճակատին վրայ, և վերջապէս իր պահեստներն ալ բերել հակայարձակման մը համար։ Եթէ ասիկա յաջողի, այն ատեն հետազօտիչ գունդերը իրենց նպատակին հասած կ'ըլլան, և միւսին նահանջը կը սկսի։

Ճիշտ այսպէս եղաւ Կրիբընպէրկի վերջին յարձակողականին արդիւնքը, բայց դժբախտաբար խիստ կորուստներով։ Ռուսական նահանջի շարժումը կորնցուց իր կանոնաւորութիւնը, եւ ուեակ մը փախուստի վերածուեցաւ, որ անյաջողութեան կամ պարտութեան նշանակ էր։ Սակայն Ռուսք կրնան իրենց նպատակին հասած ըլլալ։ Միայն թէ հետազօտութեան արդիւնքը այդքան կորուստ կ'արժէ՞ր։

Կրիբընպէրկ իր յարձակողականին միջոցաւ հաստատեց թէ Նոկիի Բանակը ճարոնակ-ն ձախ (արեւմտեան) թեւին մէջ պատրաստ կը գտնուի։ Ասիկա գիտնալը կարեւոր էր Բուլբաթքիի համար, բայց ստուգութիւնը անտարակոյս խիստ տրտի գնուեցաւ։ Թերեւս նոյն արդիւնքին կարելի ըլլար աւելի ածան հասնիլ, եթէ Կրիբընպէրկի հետազօտութեան չարժումը աւելի բուռն և աւելի լաւ կազմակերպուած ըլլար։

Զօրավար Կրիբընպէրկ իր բանակին հրամատարութիւնը յանձնեց զօրավար Միլովի, և ինքը ետ նը կառնայ — ինչպէս կ'ըսուի — առողջական պատճառներով։ Հարկ է միթէ ըսել հոս բուն պատճառը, զոր ամէն մարդ կրնայ կռահել։

Մեր երէկի թիւով հրատարակուած Նովոյէ Վրէմիայի թղթակցին հեռագիրը Հուանչանէն, Մուքէնէն գրեթէ 20 քիլոմէթր հարաւ, ուր հաստատած է Բուլբաթքին իր կեդրոնը. սրտաճմիկ եղանակաւ կը նկարագրէ զօրքերուն նեղութիւնները և վիրաւորները։ Հունհոյի և Շահոյի միջեւ հինգ օրուան կռիւներու միջոցին, որոնց նպատակէն էր Սանտէբու գիւղը։ Տիրող ցուրտին ազդեցութեան տակ տառապեցան ո՛չ միայն զինուորները և այս անիմաստ պատերազմին արգահատելի զոհերը։ այլ բոլոր պատրաստութիւններն ալ և զինուորական միջոցներն ալ վերջին ատիճան խանգարուած են այս ցուրտին երեսէն։ Արդէն նկարագրեցինք թէ ցուրտը ի՛նչ ազդեցութիւն կ'ունէ զինուորներուն չարժումներուն վրայ կռիւներու միջոցին։ Սակայն Նովոյէ Վրէմիայի թղթակիցը պարագայ մը կը յիշատակէ որ Ռուսերուն խիստ անպատեհ է։ Ճարոնական ամրութիւններուն պատերը սառերէն խիստ կեղեւ մը կապած են, որ ռուսական ռումբերուն դէմ անխոցելի կը մնայ։ Բայց թող չկարծուի թէ ճարոնական ամրութիւններուն սառումը մի միայն տիրող ցուրտին արդիւնքն է։ Արդէն ասկեց առաջուան Պատերազմներու մէջ ալ փորձ եղած է բերդերուն պատերը անխոցելի ընել սառող ջրով։ Այս պարագան ալ ցոյց կուտայ թէ ճարոնէրը ո՛րքան խնամով ուսումնասիրած են պատերազմներու պատմութիւնը, և հոգ տարած են հին Եւրոպայի պատերազմիկներուն բոլոր փորձառութիւններէն օգտուիլ։ Գետիններուն վրայի սառը խիստ կը դժուարացնէ արդէն յարձակողներուն գործը, որոնք չեն կրնար թշնամիին ամրութիւններուն մօտենալ, և թերեւս ռուսական վերջին կորուստներուն մեծութիւնը սա՛ պարագայէն առաջ եկած է թէ ճարոնցիք նախահոգութիւնը ունեցած են արհեստական միջոցներով ալ սառը խտացնելու և ապակիի պէս ողորկ ընելու յառաջացող Ռուսերուն ոտքին տակ։ Զինուորը մինչպէս փախչի ուզածին նման, գետինը սառ է բոլորովին, կ'իյնայ կը գլորի, և խրամներուն մէջէն զարնող ճարոնցիք պատրաստ որս մը կ'ունենան միչտ։

Ցուրտին և սառին այս չհնատակութիւնները արդէն ծանօթ էին ռուսական բանակին մէջ, և Բուլբաթքին զայս գիտնալով էր որ ա՛յնքան ստուար գունդեր յատկացուց վերջին հետազօտիչ չարժումներուն համար, որոնց պատասխանատուն ինքը չէ սակայն, որովհետեւ անիկա չատ լաւ գիտէր թէ գետիններ յարմար չեն ո՛չ մարդու և ոչ ձիու ընթացքին, և հետեւեալ այս պարագան ալ ոյժ կուտայ մեծապէս ա՛ն ենթադրութեան թէ վերջին յարձակողական շարժումը Բուլբաթքիէն չէր բղխած. այլ ուղղակի Որ սիայէն գացած հրամանի մը արդիւնքն էր։ Ուստի ահա՝ ապացոյց մը եւս թէ քաղաքական թիւնը երբ խառնուի զինուորական կարգադրութեանց, արդիւնքը խիստ վտանգաւոր կ'ըլլայ։ Հրամատարը պէտք է ազատ ըլլայ իր շարժումներուն մէջ և ա՛նպիսի կարգադրութիւններ միայն ընէ զորոնք կարեւոր կը համարի իրեն յանձնուած զինուորներուն և հայրենիքին շահերուն։

ՀԸԼԻ ԳՈՐԾԸ

Քնիրլ Ցանենաժողովին վերջին նիստը դարձեալ շահեկան հանգամանք մը ստացաւ նաւապետ Բլատոյի. Ելլիս և Շրամշէնթքօ սպաներուն վկայութեանց շարունակութեան պատճառաւ։ Բլատոյ բարկութեամբ կը խօսէր յանախ անգլիացի փաստաբանին հետ, որ անգլիացի ծովակալ Պոմ՝ի հետ զանազան հարցումներով կ'ուզէր հակնալ ռուս նաւազներուն մտաւոր վիճակը, երբ Քամչաթքա լուր տուաւ թէ Թորփիլանաւեր իրեն վրայ կը յարձակին։ Անգլիացի ծովակալը շատ զգուշաւոր լեզուով ուզեց իմանալ Բլատոյէն թէ ամբողջ ռուս նաւախումբը ահուսարսափի մատնուած չէր ան պահուն։ Բլատոյ յայտարարեց թէ ընդհակառակն ամէն ոք պատրաստ էր սիրայօժար իր պարտքը կատարելու։ Ծովակալը Բլատոյին ուշադրութիւնը հրաւիրեց այն յայտար բութեան վրայ թէ զինուորները կը քնանային իրենց թնդանօթներուն քով, և հարցուց թէ քանի՞ հոգի կը քնանային։ Բլատոյ պատասխանեց թէ այդ հարցումին պատասխան չի կրնար տալ, որովհետեւ ռուս նաւատորմին կառուցուելու կարգադրութեանց գաղտնիքը մատնած կ'ըլլայ։

Յետոյ կանչուեցաւ մանագէտ ծովային սպայ անգլիացի հրամատար Բէյզ, որ Թորփիլանաւերու հետ իր երկար փորձառութիւններուն ակնարկելէ վերջ կարծիք յայտնեց թէ ո՛չ մէկ սպայ, ո՛րքան ալ կարող ըլլայ. անսխալ չի կրնար ըլլալ փոքր մարտանաւերուն հեռաւորութիւնները չափելու գիշեր ատեն թէ պարզ աչքով և թէ ելեքթրական ցոլացուցիչներով. մանաւանդ երբ նաւերը ցոլացուցիչներուն լոյսին տարողութենէն դուրս կը մնան։ Շատ անգամ փոքր նաւ մը հեռուէն խշոր նաւ մը կը համարուի, և յանձնաւ մը կամ զրահաւոր մրն ալ իբրեւ Թորփիլանաւած, հեռաւորութեան համեմատ։ Հրամատար Բէյզ ցոյց տալու համար թէ խոշոր նաւ մը երբեմն սխալմամբ կրնայ Թորփիլանաւ մը համարուիլ. օրինակ բերաւ պարագայ մը, որ Անգլիոյ ծովային նախարարութեան ուշադրութիւնը հրաւիրած էր ասկէց առաջ։ Անգլիական Տէվէսքիյրզն զրահաւորը ռազմափրթի ժամանակ սխալմամբ կրակ ըրաւ իր նաւախումբին մէկ մարտանաւին վրայ, սխալմամբ Թորփիլանաւած համարելով զայն։ Ուրիշ պարագայ մըն ալ յիշատակեց որ պատահեցաւ Միջերկրականի մէջ, երբ անգլիական Տօրիս մարտանաւը սխալմամբ զարկաւ Աճsrմմտան. Թորփիլանաւածի տեղ դնելով զայն։

ՌՈՒՍԻՍ ՍԵՂԱՆՍՏԱՆԻ ՄԷՋ.

— Հնդկաստանէն կը հեռագրուի թէ Բեսպուլ Իրբեւ այցելու գտնուող ռուսներէն մին քաղաքին մէջ «պանուեր է։ Մարդասպանը. որուն ազգութիւնը յայտնի չէ. անյայտ եղեր է։ Ոգեղութեամբ կը փնտռեն մարդասպանը։

Լոնտոնի հնդկական գործոց նախարարութիւնը պաշտօնական լուր չէ առած Բեսպուլի մէջ ռուս սպայի մը սպանութեան վրայ։ Ամիս մը առաջ Բեսպուլի մէջ լուր եկած էր թէ Ռուս Պատուիրակութիւն մը Պուխարայէն հասած էր Պալխի մօտ, Մէյմէնէ. և հոն Սիֆան տանէն լուրի կը սպասէր, կամ անգլիական պատուիրակութեան Բեսպուլէն մեկնելուն։ Ա՛ն հաւանական է որ. կ'ըսեն Լոնտոնի թերթերը. ռուս և անգլիական պատուիրակութիւնները միեւնոյն ժամանակ Բեսպուլ գտնուին, թէեւ պէտք չէ մոռնալ թէ ռուս հարիւրապետ Վիքտորիչ Բեսպուլ ժամանեց երբ Սըր Ալեքսանդր Պարնըզ հոն էր 1837ին։

ԳԵՐՄԱՆԻՈՅ ՎԱՃԱՌ ԿԱՆՈՒԹԻՒՆԸ.

— Վարչապետ Պիլով կոմս առեւտրական նոր պայմանագրութիւններուն վրայ բանախօսելով Բայխադակին մէջ յայտարարեց թէ զերմանական ճարտարարուեստը և վաճառականութիւնը մեծ ժրաջան մը պտացած է ինքնուրոյն թուականներուն, որ չարունակուած է միչտ 1900։ Գերմանական երկրագործութեան վիճակը, որ առեւտրական հին պայմանագրութիւններուն պատճառաւ հարկ եղած պաշտպանութենէն զուրկ էր. երթալով աճելու եղաւ՝ ցորենի գնոյն անգոհացուցիչ կացութեան համար։ Պիլով կոմս չարունակեց։ — «Գերմանիա ո՛չ միայն ճարտարարուեստական Պետութիւն մըն է այլ նաեւ երկրագործական։ Գերմանիոյ հողի վրայ գիւղացի ժողովուրդին խորարմատ գոյութիւնը անհրաժեշտ կը նկատեմ Պետութեան ամենաբարձր շահերուն։ Մեր կառավարութիւնն պարտաւորութիւնն է ա՛ն տեսակ դիրութիւններ տալ երկրագործ ժողովուրդին. որ հանգիստ ապրի և իր արտադրութիւնները արժեցնէ։ Այս նպատակաւ էր որ գերման կառավարութիւնը աշխատեցաւ միւս Տէրութեանց հետ առեւտրական շահեւէտ պայմանագրութիւններ կնքել։ Պիզմարք իշխանին ուանդութեան համեմատ անմիջապէս վերաքննութեան պիտի ենթարկենք բոլոր մաքսային սակագինները. որոնք շատ մը կէտերու մէջ չեն համապատասխաներ Գերմանիոյ տնտեսական պայմաններուն։ Երկար ժամանակամիջոցներով առեւտրական պայմանագրութիւններ կնքելով, կառավարութեան նպատակն է յարատեւ խարխսի մը վրայ դնել մեր տնտեսական կեանքը և մեր արտածման ճարտարարուեստն ալ հնարաւոր ընել միչտ։ Ինչպէս ուրիշներուն հետ, նմանապէս Ռուսիոյ հետ մեր պայմանագրութեան մէջ շատ աշխատեցանք որ օգտուին մեր ճարտարարուեստական շահերը։ Բայց պէտք չէ խաբուիլ թէ Ռուսիա պատրաստ է իր նորընձիւղ ճարտարարուեստական ձեռնարկութիւնները օտար մրցողներու շահուն նպաստաւոր վիճակի մէջ դնելու, մաքսերը իջեցնելով։ Իրաւ է որ Ռուսիա իր ծովային ու ցամաքային մաքսերուն տարբերականութիւնը վերցուցած է, և ճարտարարուեստը հետաքրքրող ընդհանուր խնդիրներու վրայ ալ զիջումներ ըրած է, ինչպէս վերցուցած է Հրեայ և Քրիստոնեայ առեւտրական ճամբորդներուն միջեւ ասկեց առաջ գտնուած տարբերութիւնը, հետեւաբար նաեւ դժուարութիւնները. և դիւրացուցած է իր արեւմտեան նահանգներուն մէջ հող ծախելու և գնելու գործողութիւնները, եւն։»

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

«Նայէ Ֆրայէ Բրէսէ»ի Փետր. 4ի երեկոյեան տպագրութենեն

«Հայքօնթայի ճակատամարտը»։ Մարէշալ Օեսմա այս անունին տակ կ'ամփոփէ այն կռիւները. որոնք Եռվ. 25էն մինչեւ 29 տեղի ունեցան Հունհոյի սահմանին միջեւ. որոնց ժամանակ եղան երկու սաեռ 100,000 հոգի։ Անգամ մը եւս, նոյն իսկ ճարոնական տեղեկութենէն համեմատ. վճռական թիւնը խիստ տարակուսելի մընաց, և զօրավար Օքու Ռուսաց պարտութիւնը մասամբ կը վերագրէ ա՛յն պարագային թէ Ռուսք ո՛չ միայն Հունհոյի ձախ եզերքին վրայ ճարոնցիներուն վրայ յարձակեցան. այլ նաեւ ուրիշ զանազան կէտերէ. ինչ որ մեծ սխալ մէն էր։ Որովհետեւ ճարոնցիք ամէն կողմերէն սկսան օգնութիւն փութացնել սպառնացուած կէտերուն վրայ։ Ասիկա Ռուսաց համար մեծ անխոնջութիւն մըն էր. մանաւանդ որ գիտէին թէ օդին վիճակը խիստ աննպաստ է. և, ինչպէս ճարոնական կեդրոնն ալ կը հաստատուի, Ռուսաց կորուստին մեծութիւնը ցուրտին ու սառն պէտք է վերագրել։

Ծովակալ Բօժտէթվէնսքիի նաւատորմիղը, Մօրիս կղզիին Բռուվուի նաւահանգիստէն եկած հեռագրին նայելով Նոսիպէի բացերը խարխսնեցած է։ Նոսիպէ Ճրանսայի վերաբերեալ փոքր կղզի մն է. Մատակասքարի հիւսիսային ծայրին ամէնէն մօտ, այդ կղզիին արեւմտեան ծովեզերքն վրայ։ Տօպրօթվօքքի ծովակալին հրամատարութեան տակ գտնուած երրորդ նաւախումբը, որ 4 զրահաւորներէ և 3 Թորփիլանաւերէ կը բաղկանայ, Դ. մեկնեցաւ Ճիպոնիէն Մատակասքարի ջուրերուն մէջ Բօժտէթվէնսքիի միանալու։ Երրորդ նաւախումբը, որ կը բաղկանայ 5 զրահաւորներէ, յածանաւերէ. 3 Թորփիլանաւերէ և քանի մը Թորփիլանաւածներէ, այսոր վաղը Լիպատէն կը մեկնի։ Երկրորդ նաւախումբը Ճիպոնէն մինչև Նոսիպէ 8000 քիլոմէթր ճամբայ ունի, զոր կրնայ կարել մէկ շաբաթէն։ Եթէ սակայն Բօժտէթվէնսքի երրորդ նաւախումբին ալ սպասել ուզէ Մատակասքարի առջեւ, եկու ամիսի չափ ալ պիտի մնայ Նոսիպէի բացերը։ Ճիպոնիի և Մատակասքարի միջեւ այս միջոցին տատանող երկրորդ նաւախումբը Ցնվ. 3ին մեկնած էր Կրեսէի Սուսնա ծովածոցէն։

ՀԱՅՔՕՆԹԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Մարէշալ Օեսմա իր նոր տեղեկագրին մէջ կ'ըսէ թէ կռիւներուն մասնակցող ուժերը բազմաթիւ էին եւ կռիւներն ալ մինչեւ հիմա հեռագրուածէն շատ աւելի խիստ։ Ճակատամարտը տեղի ունեցաւ սառնամանիքի մը պահուն, որ կը դժուարացնէր աչքերու տեսութիւնը։ Գիշերները սառնամանիք ցուրտ էին։ Օեսմա կ'ըսէ թէ կռիւը պահ մը երկարելի էր։ Ճարոնցիներուն կացութիւնը տագնապալից էր։ Երեսուն ռուսական թնդանօթներ. որոնք Հայքօնթայի շուրջ դիտեղուած էին. կը մաղէին ճարոնցիներուն դիրքերը, այնպէս որ ատոց ձախ թեւը ծանր կորուստներ կրեց։ Այս թեւին ամէնէն արտաքին մասը պարտաւորուեցաւ բաւական տեղ ետ քաշուիլ։ Այս պահուս էր որ կռիւը սոսկալի հանգամանք մը առաւ. ճարոնցիք և Ռուսք իրար խառնուեցան, դիրար գրկեցին ահռելի կերպով. եւ վերջապէս ճարոնցիք յաջողեցան ետ քշել Ռուսերը։ Սանտէբուի առջեւ պատսպարուած դիրքի մը տակ գտնուող ռուս գունդ մը յունվար 28ին կանուխ սկսաւ կրակ ընել ճարոնցիներուն վրայ. որոնք սկսած էին Ռուսերը պաշարել։ Յետոյ ճարոնցիք յայտնապէս սկսան կռուիլ, և Ռուսերը ետ քշուեցան, 200 գերի թողլով։

Որովհետեւ ճարոնցիք թուով տկար էին. Օեսմա որոշեց զանգեր. գիշերային ընդհանուր յարձակում մը կազմակերպել։ Ճարոնցիք ծանր կորուստներ կրեցին, կը տեղեկագրէ Օեսմա։ Ճարոնական կրնկակի յարձակումներուն վրայ Ռուսք սկսան ետ քաշուիլ։

Յունվար 29ին ժամը 6½ին կանուխ ճարոն իք ձեռնարկեցին ընդհանուր յարձակումի մը Հայքօնթայի վրայ և ժամը 10½ին կատարեալ պէս և հաստատապէս գրաւեցին այդ վայրը։ Ռուսական չորրորդ հեծեակ զօրագունդը գրեթէ ամբողջովին սպառուեցաւ։

*** Զօրավար Օքուի բանակին մէջ գտնուող թղթակից մը յունվար 30 թիւով հետեւեալը կը հեռագրէ. — Օքուի ձախ թեւը պաշարելու համար Ռուսաց փորձը բոլորովին անյաջող եղաւ։ Ռուս ծիաւորներն ալ այսպէս իրենց անկարողութեան փոնձը տուին, և պաաճառ եղան ճարոնական յարձակման։ Ճարոնցիք պահ մը Հայքօնթայը թողուցին, ետ քաշուեցան, և սպասեցին օգնական գունդերու, թողլով որ Ռուսերը աւելի մօտենան։ Միայն այս կռիւին մէջ ճարոնցիք 3000 հոգի վրայ տուին։ Ռուսք հինգ մասի բաժնուած էին. և տասերկու ճարոնական մասեր հարկ եղաւ դիրենք ետ քշելու համար։ Գերիները կը յայտարարեն թէ ամբողջ ռուսական զօրագունդ մը բոլորովին փճացաւ առանց մարդ մը ազատուելու։ Ճարոնցիք իրենց խրամներուն մէջէն կը կռուէին. մինչդեռ Ռուսք պարտաւորուած էին բաց դաշտին վրայ մնալ, որ սաստիկ սառած էր, և թուրի պէս գետին կը թափէին։ Այս պարագան խիստ վտանգաւոր էր Ռուսաց յարձակման համար, որովհետեւ գետիններն ալ ձիւնով ծածկուած ըլլալով մինչեւ հեռուները. ռուս զինուորին աչքերը կը խտղպային. և նշանառութիւնը խիստ թերի կ'ըլլար։

ԿՈՒԻԻԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ ՀՈՒՆՇՈՅԻ ՎՐԱՅ

Փետր. 2 թուով Մանչուրիոյ ճարոնական կեդրոնէն հեռագիր մը կը հաղորդէ.— Ռուսաց աջ թեւը երէկ փոքր գունդերով մեր ամբողջ գծին վրայ յարձակեցաւ։ Բայց մեր յաջողապանները ետ մղեցին զանոնք։ Այսօր մասը վեցին կանուխ ռուսական հրետանին սկսաւ ռմբակոծել մեր արեւմտեան ճակատը Թաշանի և Լիուսինկթունի առջեւ. ուր գտնուած Ցանկիշան. Պուչաոզօ գիւղերը, ինչպէս նաեւ շրջակայքը վնասուեցան։ Մինչ նոյն ատեն ռուս հետեւակները սկսան պաշարել Ցոնկշան գիւղը. բայց ետ մղուեցան։ Այսօր թշնամին Զահօրուէ և Վէնրօպանէ երկու քիլոմէթր հիւսիս գտնուած դիրքէ մը որոնք ակոց հնչեցաւ Զարին կամ թէ Ռուսիոյ կառավարական շրջանակն եկող սաթպոպան հրամանի մը վրայ։ Ա՛ն էն ազատութիւն տրուած է Զօր. Բուրբաքիի, որ իր հրամանին տակ գտնուած հրամատարներուն հետ միակ պատասխանատու է գործողութեանց։

ՄՈՒԴՏԷՆ. — Ռուս յառաջապահ ջոկատ մը յաջողեցաւ 8 վերստ տեղ քաշել երկաթուղին Լիաօ Եանկի հարաւակողմը։

— Զօր. Կրիբընպէրկ հանգստեան կոչուեցաւ։

ԹՕՔԻՕ.— Ռիւթէր կը ծանուցանէ թէ ամսոյս 3ի և 4ի գիշերները, և 4ի գիշերկը նոր կռիւներ տեղի ունեցան Շա Հոյի և Հան Հոյի երկանքը։ Ռուսերը ռմբակոծեցին ճարոնական գծերը։ Վաթոշանի և Թիթիշանի վրայ։ Ռուսական յարձակումները ետ մղուեցան ճարոնցիներու կողմէ։ Շաբաթ օրուընէ ի վեր Ռուսերը կը յարձակին Շեպոցուի վրայ, զոր կը պաշտպանեն ճարոնցիք։ Ռուսերը այդ կողմը 600 հեծելազօրք և հետեւակազօրք երկու գումարտակ ունին։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ. — Զօր. Բուրբաքիի կը հեռագրէ.— «Նոր դիպ պատահած չէ։ Երկուսաթք հետազօտիչներ եղան երկու թշնամի բանակները անհանգիստ ընելու համար։

— Զօր. Բուրբաքիի կը հեռագրէ Զալին.— «Մեր զօրքերը Փետր. 3ին յաջող յարձակումներ ըրին ճարոնցիներուն դէմ։ Փետր. 4ին, առաւն մեր հետեւազօրքը. և հրետանին յարձակում գործեցին Զրդոյցուի վրայ։»

— Մուգաչէնէ կը հեռագրուի էնֆորմասիոն գործակալութեան թէ Զօր. Ռէնէնկամֆ Փետր. 4ին Օրենդուրի Խազախներու ջոկատ մը արձակեց ռուսական ձախ թեւին կողմը Տարենտչանի վրայ, ուր ճարոնական փոքրաթիւ յառաջապահներ կային միայն։ Ճարոնցիք 7 հոգի կորուստ և Ռիբիոն Ցուի քաշուեցան։ Խազախները գրաւեցան ետ Տարիսուչանը։ Բեթերսպուրկի

ՆՈՐ ՅԱՐՁԱԿՈՒՄ

Փետր. 3ին ռուսական գունդ մը կրկին յարձակեցաւ Հայքոնթայի վրայ, բայց ճարոնցիներէն ետ մղուեցաւ 160 մեռեալ վրայ տալով։

ՌՈՒՍԻՈՅ ՄԱՆՉՈՒՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՎՐԱՅ ԴՍՏԱՍՏԱՆ

Քօէնիքսբերկ Զայթունկի Մոսկուայի թղթակիցը տեսակցութիւն մը ունեցաւ Խարպինէն դարձող և իր պաշտպանողական գաղափարներով ծանօթ ռուս Զէրպաթով իշխանին հետ։ Իշխանը յայտարարեց թէ Մանչուրիոյ Ռուս Բանակը խիստ գոհացուցիչ վիճակի մէջ է. զինուորները պատերազմելու կազմ կացութեան մէջ են, և իմաստով ռուսական փայլուն յաղթութիւն մը անտարակուսելի է։ Իշխանը կը հերքէ Նէմիրովիչ Տանչէնքոյի վերջին յայտարարութիւնները թէ ռուսական յաղթութիւն մը ա՛ կարելի է մինչեւ որ Ռուս Բանակը ճարոնականին կրկինը չէլլայ. որովհետեւ ճարոնցիք ռուսներէն գերազանց են բարոյապէս, կ'ըսէ ռուս համբաւաւոր խմբագիրը։

ՉԻՆԱՍՏԱՆ ՓՈԽԱՌՈՒԹԻՒՆ Կ'ԸՆԷ

Զինասատան Լոնտոնի և Հոնկ-Հոնկի անգլիական Պանքաներէն մէկ միլիոն անգլ. ոսկիի փոխառութիւն մը կնքեց։ Պայմանագրութիւնը ստորագրուեցաւ Փետր. 3ին Բէյքինի մէջ։ Այս գումարին մէկ մասը պիտի գործածուի կրոնափարտիկներուն գործին հետեւանօք Տէրութեանց վճարելիք տուգանքին համար։ Հարիւրնոց թողթը 91ի հրապարակ հանուած է։ Փոխառութիւնը վճարելի է 20 տարիէն։ Զինու կառավարութիւնը այս փոխառութեան համար երաշխաւորութիւն տուած է Շանսի նահանգին ներքին մաքսատուրքը։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ՊԱՏԵՐԱԶՄ

ԲԵԴԵՐՍՊՈՒՐԳ, Փետր. 5.— Դատական Նախկին Նախարար Մ. Մուրովիվ երկար տարեն Հռոմի դեսպան չպիտի մնայ, այլ իր տեղ նոյն պաշտօնին պիտի կոչուի Կոմս Լամսդորֆ։

— Պատերազմական Նախարար Զօր. Սախարովի տեղ պաշտօնի կոչուեցաւ հանրային կրթութեան նախարար Մ. Կլազով։ Զօր. Սախարով փոխարքայի իշխանութեամբ քնդհ. կառավարել պիտի անուանի Կովկասի։ Այժմ կը լսուի Զալի օգնական Մ. Ռիչնոր հանրային կրթութեան նախարար պիտի անուանուի։

ԲԱՐԻԶ.— Բեթերսպուրկի գործակալութենէն և Թերթերու Թղթակիցները բոլորովին կը հերքեն և իբր նիզակելի ցոյց կուտան Լոնտոնի մէջ տարածուած այն զրոյցները թէ Զօրավար Բուրբաքիի իր ձախող զրահաւ յարձակողականին սկսած ըլլալ Զարին կամ թէ Ռուսիոյ կառավարական շրջանակն եկող սաթպոպան հրամանի մը վրայ։ Ա՛ն էն ազատութիւն տրուած է Զօր. Բուրբաքիի, որ իր հրամանին տակ գտնուած հրամատարներուն հետ միակ պատասխանատու է գործողութեանց։

ՄՈՒԴՏԷՆ. — Ռուս յառաջապահ ջոկատ մը յաջողեցաւ 8 վերստ տեղ քաշել երկաթուղին Լիաօ Եանկի հարաւակողմը։

— Զօր. Կրիբընպէրկ հանգստեան կոչուեցաւ։

ԹՕՔԻՕ.— Ռիւթէր կը ծանուցանէ թէ ամսոյս 3ի և 4ի գիշերները, և 4ի գիշերկը նոր կռիւներ տեղի ունեցան Շա Հոյի և Հան Հոյի երկանքը։ Ռուսերը ռմբակոծեցին ճարոնական գծերը։ Վաթոշանի և Թիթիշանի վրայ։ Ռուսական յարձակումները ետ մղուեցան ճարոնցիներու կողմէ։ Շաբաթ օրուընէ ի վեր Ռուսերը կը յարձակին Շեպոցուի վրայ, զոր կը պաշտպանեն ճարոնցիք։ Ռուսերը այդ կողմը 600 հեծելազօրք և հետեւակազօրք երկու գումարտակ ունին։

ԲԵԹԵՐՍԳՈՒՐԿ. — Զօր. Բուրբաքիի կը հեռագրէ.— «Նոր դիպ պատահած չէ։ Երկուսաթք հետազօտիչներ եղան երկու թշնամի բանակները անհանգիստ ընելու համար։

— Զօր. Բուրբաքիի կը հեռագրէ Զալին.— «Մեր զօրքերը Փետր. 3ին յաջող յարձակումներ ըրին ճարոնցիներուն դէմ։ Փետր. 4ին, առաւն մեր հետեւազօրքը. և հրետանին յարձակում գործեցին Զրդոյցուի վրայ։»

— Մուգաչէնէ կը հեռագրուի էնֆորմասիոն գործակալութեան թէ Զօր. Ռէնէնկամֆ Փետր. 4ին Օրենդուրի Խազախներու ջոկատ մը արձակեց ռուսական ձախ թեւին կողմը Տարենտչանի վրայ, ուր ճարոնական փոքրաթիւ յառաջապահներ կային միայն։ Ճարոնցիք 7 հոգի կորուստ և Ռիբիոն Ցուի քաշուեցան։ Խազախները գրաւեցան ետ Տարիսուչանը։ Բեթերսպուրկի

ՌՈՒՍԻՈՅ ՄԱՆՉՈՒՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՎՐԱՅ ԴՍՏԱՍՏԱՆ

Քօէնիքսբերկ Զայթունկի Մոսկուայի թղթակիցը տեսակցութիւն մը ունեցաւ Խարպինէն դարձող և իր պաշտպանողական գաղափարներով ծանօթ ռուս Զէրպաթով իշխանին հետ։ Իշխանը յայտարարեց թէ Մանչուրիոյ Ռուս Բանակը խիստ գոհացուցիչ վիճակի մէջ է. զինուորները պատերազմելու կազմ կացութեան մէջ են, և իմաստով ռուսական փայլուն յաղթութիւն մը անտարակուսելի է։ Իշխանը կը հերքէ Նէմիրովիչ Տանչէնքոյի վերջին յայտարարութիւնները թէ ռուսական յաղթութիւն մը անտարակուսելի է մինչեւ որ Ռուս Բանակը ճարոնականին կրկինը չէլլայ. որովհետեւ ճարոնցիք ռուսներէն գերազանց են բարոյապէս, կ'ըսէ ռուս համբաւաւոր խմբագիրը։

ՉԻՆԱՍՏԱՆ ՓՈԽԱՌՈՒԹԻՒՆ Կ'Ը

կը հեռագրուի թէ Զօր. Սախարով լուր կուգայ որ Թշնամին մեծ գործունէութիւն ցոյց տալ սկսեր է Ռուսերը յառաջացած մէկ քանի կիրուներ ունենան, որոնց արդիւնքը նպաստաւոր եղաւ իրենց։

ԼՈՆՏՈՆ.— Ռիթերի Մանչուրեան թղթակիցը կը հեռագրէ թէ Քորէայի սահմանագլխին վրայ, հիւսիս-արևմտեան կողմը, 8 վ. Զէն ի վերի Թանկ-Շան գաղութը Ռուս 300 հեծելազօրքը որ Թշնամին կը լրտեսէին, եւ այլ ուղղութեամբ հետաքննութիւններ կը կատարէին, յանկարծ մեկնեցան Թանկ-Շանէ և արագաբար գաբին դէպ ի հիւսիս, ուր կը գտնուի Ռուս բանակին մեծ մասը։ Մուգտէնի հարաւ-արևելեան կողմը։ «Մորնինկ Բոսդի Մանչուրեան թղթակիցը կը հեռագրէ թէ Ռուսը կը շարունակեն մեծ գործունէութիւն ցոյց տալ Մուգտէնի հարաւակողմը, Շա Հոյի մօտ, այսինքն իրենց բանակին կեդրոնին և ձախ թեւին կողմը։ Ռուսք ընդհ. շարժում մը կը պատրաստեն, որուն մէկ ծայրը պիտի ելլայ Հուն Հոյի վրայ իրենց բանակին աջ թեւը, և միւս ծայրը՝ Թալիկ գետերուն մօտ, իրենց ձախ թեւը։ Ցուրտը բաւական իկաւ։

— «Սընդրել Նիզ»ի Մանչուրեան թղթակիցը կը հեռագրէ.— «Փետր. 3, Որբոթ գիշեր, Ռուսք փորձեցին յանկարծակի բերել Հուն Հոյի ճաքնական դիրքերը։ Ճարտնցիք եռ մղեցին գոնոնք։ Ռուս հեռեւազօրքը նոյն գիշերը յարձակումներ բրաւ տալ եւ այլ կէտերու վրայ, բայց միշտ ետ մղուեցաւ։ Փետր. 4, Շբ. տրցալոյսին, հրամանին սկսաւ ամբակոծել Ճարտնցիները եւ մեծ վնաս պատճառեց անոնց։ Կէս օրէ վերջ, ռուս հեծելազօրքը հրետանիին օժանդակութեամբ սաստիկ յարձակում մը բրաւ Հուն Հոյի աջ եզերքին վրայ, Զիդայցու գիւղին կէմ, Բուան գիրկնդխառն կռիւ մը սկսաւ։ Ադիւնքը անորոշ է։»

Վաղուան թիւով պիտի հրատարակեմ մեր մեծայարգ ազխատակից Տօքթ. Վալանթին Նալբասի ընկերական կարեւոր հարցի մը՝ ալիւրի չարիքներուն վրայ գրած խիստ ճանկնկռնի յօդուածը որ անուշուս մեծ հանոյքով պիտի կարդացուի, ինչպէս մինչեւ ցարդ գրած յօդուածները ձեռնհաս եւ հմուտ Տօքթորին։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ՍՆՈՒՆԴԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԷՋ.— Երուսաղէմի պաշտօնաթերթին մէջ հեռեւեալը կը կարդանք Ս. Սնոնդեան տօնին առթիւ Հայ. Եկեղեցւոյ արարողութեանց մասին.— Հայոց Ս. Սընդեան տօնը Ցունվար 5ին ըլլալով նոյն օրը պատրիարքական փոխանորդ Ներսէս Ա. Եպսկ. կ'երական դասուն հետ Բեթղեհէմ գնաց և կէս օրին ժամանեց եկեղեցի։ Խթան իրիկունը սովորական արարողութիւն կատարելէ ետք։ գիշերուան ժամը 5էն մինչեւ առտու ալ տօնեցին Սնոնդեան արարողութիւնները և Սնունդին օրը կէս գիշերէն ետք Երուսաղէմ դարձան։ Պատր. Փոխանորդին և եկեղեցական դասուն Բեթղեհէմ գացած և դարձած ատեն իրենց կ'առաջնորդէին ոստիկան զօրքեր։ որոնք յարգանքներ և պատիւներ կ'ընծայէին անոնց։ Այս արարողութիւնն ալ, միւս եկեղեցիներու արարողութեանց պէս խիստ կարգապահութեամբ կատարուեցաւ և ամէնուն կողմէ մաղթանքներ եղան Վեհ. Կայսեր համար։ Հայոց այս արարողութեամբ վերջ գտան բոլոր միւս ազգերուն Սնոնդեան տօնի հանդէսները։ Զորս չաբաթուան այս հանդէսները քրիստոնեաներու կատարեալ անդորրութեան և հանգստութեան մէջ տեղի ունեցան, ոչ մէկ դժգոհութիւն ծագեցաւ չնորհիւ կառավարութեան կողմէ ձեռք առնուած միջոցներուն։ և միշտ մաղթանքներ եղան Վեհ. Սուլթանին համար։

ԱՏԱՆՑԻ առաջնորդ Տ. Մուշեղ Մ. վրդ. Ղէսարեան այսօր կը մեկնի Պոլսէն՝ իր պաշտօնատեղին երթալու համար։ Կէս օրուան կառախումբով նախ պիտի երթայ Նիկոմիդիա, անկէց պիտի անցնի Ասլանպէկ իր ծնողքը տեսնելու, ուրբաթ օր պիտի հասնի Պլէնիկ, անկէց, Էսկիշէհիր, Աֆ. Գարահիսար և յետոյ առաջիկայ Դշ. օր Իզմիր իր յարգելի դասախօսակ Դուրեան Սրբազանէն հրաժեշտ առնելու Իզմիրէն, նոյն շաբթու մօտերը չդենաւով մը Տ. Մուշեղ վրդ. պիտի երթայ Մէրսին։ Մէրսինէն Ատանա ուղեւորելով առանց սպասելու պիտի մեկնի Սիս ներկայանալու Կիլիկիոյ Ս. Կաթողիկոսին. անկէ, ստանալու հաւոր իր պաշտօնին վերաբերեալ կաթողիկոսական կոնդակը, և պիտի վերադառնայ Ատանա, իր պաշտօնին ձեռնարկելու։

⁂ Տ. Մուշեղ Մ. վրդ. երէկ կէս օրին սեղանակից եղաւ Ս. Պատրիարք Հօր. ուր գնաց իր հրաժեշտի ողջոյնը մատուցանելու։

⁂ Մաքրիգիւղի Թաղ. Խորհուրդը Լր սի. Էլի քարոզիչին հրաժեշտին առթիւ չաբաթ գիշեր երեկոյթ մը սարքեց անդամներէն մէկուն տան մէջ։ Ներկայ էին Թաղ. Խորհուրդին անդամները. Թաղին ծանօթ ընտանիքները և Մուշեղ վարդապետի գրող բարեկամները։ Ճոխ սեղան ։ը տրուեցաւ. որուն միջոցին բաժակաճառեր արտասանուեցան, գոհունակութիւն յայտնելով Մուշեղ վրդ.ի գնահատելի պաշտօնավարութեան մասին և ի վեր հանելով Նոր Գերապատուութեան թէ գրականութեան և թէ եկեղեցականութեան մէջ գրաւած համակրութիւնը։

ԳՈՒՄ ԴԱԲԱՒԻ չորս թաղերու աղքատախնամը մէկ քանի տարիներէ ի վեր, իրեն դիմող հիւանդները իր շրջանակին մէջ գտնուող Հայ բժիշկներու յանձնած էր. որոնք ձրիապէս կը կատարէին այդ պաշտօնը։ Բայց վերջերս դիտուած է որ այդ բժիշկներէն մէկ քանին այլ և այլ առարկութիւններով. և հակառակ իրենց խոստումին չեն երթար այն աղքատ հիւանդներուն որոնք յանձնարարուած են Աղքատախնամէն։ Այսպէս ա.դ մերժուած աղքատ հիւանդները ամէն առտու ափ կառնեն Աղքատախնամին գրասենեակը ուրիշ բժիշկ մը պահանջելով և Աղքատախնամի անդամները ոչինչ չէին կրնար ընել. անոր համար որ Գումդաբաւի մէջ գտնուող տրամադրելի 5 բժիշկները—Սլլահվէրտեան, Ճէվահիրճեան, Մութաֆեան, Ինճէեան և Ատիլեան - իրենց ուրոյն շրջանակները ունէին և անոնցմէ դուրս, ոչ մէկ հիւանդի կրթային և Աղքատախնամն ալ չէր կրնար ստիպել որ այդ բժիշկները անպատճառ երթան այս կամ այն հիւանդին, քանի որ իրենց շրջանակէն դուրս է, և մանաւանդ ձրի են։

Ակէց առաջ երբ այս տրչուումը տուաւ Գումդաբաւի աղքատախնամը և ձրիի դրութիւնը հաստատեց, գտնուեցան միամիտներ, որ նք ծափահարեցին այդ նոր դրութիւնը, քանի որ, ըստ իրենց նի թապէս օգտակար ալ էր։ Մանզուտ այն ատեն չեղաւ այդ ձրիի յոռի դրութիւնը և դրամով բժշկներ ունենալու պէսքը աւելի օգտակար գտաւ, քանի որ ամէնքնիս ալ սա՛լաւ գիտենք թէ ամսականաւոր բժիշկ մը միշտ աւելի օգտակար է... ձրիէն։ Եւ այսօր Աղքատախնամը վերջապէս ըմբռնելով իր նախ-դր որոշումին «խալ ըլլալը. չաբաթ օր հրաւիրագրեր ։ղղեց իր հինգ բժիշկներուն, որպէսզի Աղքատախնամին գրասենեակը գալով ներկայ գտ՛ուին այս մասին եղած խորհրդակցութեան մը։

Երեկի օր Աղքատախնամին այդ հրաւէրին պատասխանեցին միայն Տօք. Մութաֆեան, Տօքթ. Ինճէեան և Տօք. Ատիլեան էֆէնտիները. որոնց հետ խորհրդակցութիւն մը կատարուեցաւ, և որոշուեցաւ որ ամսականով և եռամսեայ շրջաններով. երկերկու բժիշկներու յանձնուի Աղքատախնամի հիւանդներուն այցելութեան հոգը. միանգամ ընդ միշտ ազատելու համար հիւանդներու կողմէ եղած բողոքներէն և անկէց ծագուած առնող բոլոր անպատեհութիւններէն։

ԵՐԶՆԿԱՅԻ Առաջնորդ Տ. Դանիէլ Մ. Վրդ. Ցակոբեանի հրաժարականը Խառն ժողովին կողմէ ընդունուած ըլլալով Առաջն. ընտրութեան համար եռանուն ցանկ մը պատրաստուելով կրօնական ժ ղովին հաւանութեանը ներկայացուեցաւ։ Այդ ընտրելիներն են՝ Տ. Էմմանուէլ վրդ. Գալեան, Տ. Կորիւն վրդ. Էլլիտիրէմեան և Սրտաւազդ վրդ. Գալէնտէրեան։

ԵԿՈՌՆ ԺՈՂՈՎԸ Աղթա՛բաս Կաթ. Ցեղապահ կարգած էր Տ. Յովսէփ եպիսկ. Խաստեղեանը և անոր հաղորդած՝ այս տեղեկութիւնը։ Տ. Յովսէփ եպիսկ. ի պատասխանի այս անուանումին ծանուցած է թէ. իր ծերութիւնը թէպէտ անկարող կ'ընէ զինքը այսպիսի կարեւոր պաշտօն մը ընդունելու. սակայն ապաւինելով Ս. Պատ իրք Հօր և Ազգ. Կեդր. Վարչութեան թելադրութեանը յանձն կ'առնու վարել իրեն յանձն։ած պաշտօնը որչափ կը զօրէ իր կարողութիւնը և միջոցները։ Տ. Յովսէփ եպս. խոստացած է Տնօրէն Ժողովոյ կազմութիւնը կատարել և հաղորդել Կեդր. Վարչութեան ի հաստատութիւն։

ԲԱՐԻԶԷՆ ղրկուած վեց որթերէն երկու քը. որոնք Գոնիայի Գեղարուեստից վարժարանը ղրկուած էին Բարձրագոյն հրաժանաւ, Գոնիա հասած և տեղւոյն Թալ. Խորհուրդէն հիւրընկալուելով հետեւեալ օրը ընդունած են վարժարան։

ՆԵՎՇԵՀԻՐԻ Թաղ. Խորհուրդին, ուսուցչին և ժողովուրդին միջեւ կրթ. և եկեղ. խնդիրներու մասին անհամաձայնութիւն ծագած ըլլալով, Գ.նիա ի Առաջնորդարանէն որոշուած է որ Տ. Մովսէս քահանան քնիչ ղրկուի ի Նէվշէհիր պաշտօն արուելով անոր՝ այցելելու Նաև իր ճամբուն վրայ գտնուած քաղաքները և հոգեւորապէս կատարել իր պարտականութիւնները։

ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ Հոգաբարձութեան անդամներէն Տօք. Նազարեան պէյ, կիրակի օր, Ազգ. Հիւանդանոցը երթալով այցելեց բոլոր յարկերը։

ԲԱԲԵՐԴԻ Դարաւերակ գիւղէն ալ հանրագրութիւն մ'ը եկած է տեղւոյն Տ. Յովհաննէս քհ.ի տարարքներուն դէմ, խնդրելով որ այս քահանան հեռացուի։

ԳՏԻՒ ՓԱՇԱՅԻ առժամեայ Թաղ. Խորհուրդը հրաժարած ըլլալով, Ս. Պատրիարք Հայրը պաշտօն յանձնած էր եկեղեցիին աւագերէց Տ. Ոսկի քհ.ի, նոր մարմին մը կազմել։ Տ. Ոսկի քհ. արդէն համաձայնեցուցած է մէկ քանի թաղեցիներ, որոնցմէ պիտի կազմուի նոր առժամեան։ Սակայն այս ցանկը դեռ ամբողջացած չէ և ո՛չ ալ պաշտօնի ձեռնարկած են կամ Պատրիարքարան տեղեկագրուած է, ինչպէս գրուած էր երէկ, առտուան թերթի մը մէջ։

ԱՄԵՐԻԿԱՅԻ Բօրթլանտ քաղաքը հաստատեալ Ամերիկայի Ազգ. Հիւանդանոցի որբերուն 3 անգլ. ոսկի և 5 շիլին հաւաքելով ղրկած է Հոգաբարձութեան Յովհաննէս էֆ. Փափազեանի ձեռքով։

ԴԵՊԷՆ ՄԵՌԱՎ.— Գահիրէի մեր թղթակից Տամկաճեան էֆ. կը գրէ.— Ս. Սընդեան երկրորդ օրը Ազգ. Առաջնորդարանի մէջ Սարգիս Փափազեան անուն մէկը կը ծեծեն քանի մը հոգիներ նախանձի և անձնական պատճառներով։ Սարգիս Փափազեան ծանր վիճակի մէջ Աւստրիական հիւանդանոցը կը փոխադրուի ու չաբաթ մը վերջ կը մեռնի։ Հանգուցեալին բարեկամները տեղական կառավարութեան կը դիմեն դիազնութիւն կատարելու համար, որուն հետեւանքը կ'ըլլայ չարագործներուն ձերբակալութիւնը։ Կը լսենք թէ այս խնդրին մէջ քահանայ մը ալ կայ։ Սարգիս Փափազեանի գրպանը գտնուած բոլոր թուղթերը դեռ Հիւանդանոցի Վարչութեան քով կը գտնուին որոնք պիտի յանձնուին, երբ ժառանգորդները յայտնուին։

ԴԱՎԹԱԵԱՆ Որբանոցի Խնամակալութիւնը չնորհակալութեամբ կը ծանուցնէ թէ Սարգիս էֆ. Թավշանճեան ի Նիւ-Եորք, հինգ օսմ. ոսկի նուիրած է, Թորոս էֆ. Բարաղամեանի մահուան առթիւ։

ԱԻԵՏԱԲԵՐի 5րդ թիւը հրապարակ ելաւ հետեւեալ բովանդակութեամբ.— Հաղորդութեան Ս. Խորհուրդին առթիւ՝ Տօք. Հ. Ս. Պարնըմ։ Ամերիկայի մէջ (Մորմոններ՝ Վեր. Ց. Գ. Գրիգորեան։ Բարոյապատութիւն՝ Բրօֆ. Ա. Ց. Հայկազեան։ Երկանկութիւն՝ Հ. Պլէք։ Գիտական յառաջդիմութիւն վերջին 50 տարիներու մէջ (Աշխարհագրութիւն)՝ Բրօֆ. Ց. Ց. Մանիսեան։ Կորսուած բառը՝ Տօք. Հ. Վ. Տայր։ Մ. Արեւելքի պատերազմը՝ Ց. Գուսիգեանեան։ Սէյիդ-Լուիսի ցուցահանդէսը՝ Թղթակից։ Շնորհաւորական բաց նամակ՝ Ց. Գ. Արմաղանեան։ Ողբ բարեկամիս չիրմին վրայ՝ Ա. Ս. Խանտիկեան։ Ը. Դաս՝ ։։։։ Քաղաքական լուրեր։

ՆԵԱՆԱԿՈՍԱՏԹԻՒՆ

Կիրակի օր, Նաալը Գաբու Տէօվլէթեանց բնակարանը, մտերմական շրջանակի մը մէջ, տեղի ունեցաւ Արեւել. երկրագործներու ճարտարապետական և երկրաչափական գծագրիչ Հայկ էֆ. Գալէնտէրեանի Նշանախօսութիւնը Օր. Նշանուհի Տէօվլէթեանի հետ։

Նաալը Գաբուի քարոզիչ Տ. Տաճատ Մ. վրդ. Ոսկանեան որ կը նախագահէր, օրհնեց այս նշանախօսութիւնը, շրջապատեալ քահանաներէ։

Գալէնտէրեան էֆ. գործունեայ և հմակրելի երիտասարդ մըն է, որ Եւրոպայի մէջ կատարելագործած է իր ուսումը և պաշտօնավարած է եւրոպական երկաթուղիներու վարչութեանց մէջ, միշտ համակրութիւնը շահելով իր պետերուն։ Վերջերս մտած է Արեւել. երկաթուղիներու վարչութեան մէջ, ուր նաև իր ցոյց տուած արժանիքներուն համար գնահատուած է ամէնուն կողմէ։ Գալէնտէրեան էֆէնտի ծանօթ է նաև ազգ. շրջանակի մէջ, Սամաթիոյ Աղքատախնամին և Նաալը Գաբուի կրթ. Մասնախուզքին մէջ իր ունեցած անդամակցութիւնովը։

Իսկ Օր. Նշանուհի, ընտիր դաստիարակութիւն ստացած, համեստ ու ժրաջան Օրիորդ մըն է, որ իր գնահատելի ձիրքերով, տիպար տանտիկին մը ըլլալու կոչումը ունի։

Կիրակի երեկոյ Նաալը Գաբու Տէօվլէթեանց բնակարանը, մտերմական շրջանակի մը մէջ, տեղի ունեցաւ Արեւել. երկաթուղիներու ճարտարապետական և երկրաչափական գծագրիչ Հայկ էֆ. Գալէնտէրեանի Նշանախօսութիւնը Օր. Նշանուհի Տէօվլէթեանի հետ։

Նաալը Գաբուի քարոզիչ Տ. Տաճատ Մ. վրդ. Ոսկանեան որ կը նախագահէր, օրհնեց այս նշանախօսութիւնը, շրջապատեալ քահանաներէ։

Գալէնտէրեան էֆ. գործունեայ և հմակրելի երիտասարդ մըն է, որ Եւրոպայի մէջ կատարելագործած է իր ուսումը և պաշտօնավարած է եւրոպական երկաթուղիներու վարչութեանց մէջ, միշտ համակրութիւնը շահելով իր պետերուն։ Վերջերս մտած է Արեւել. երկաթուղիներու վարչութեան մէջ, ուր նաև իր ցոյց տուած արժանիքներուն համար գնահատուած է ամէնուն կողմէ։ Գալէնտէրեան էֆէնտի ծանօթ է նաև ազգ. շրջանակի մէջ, Սամաթիոյ Աղքատախնամին և Նաալը Գաբուի կրթ. Մասնախուզքին մէջ իր ունեցած անդամակցութիւնովը։

Իսկ Օր. Նշանուհի, ընտիր դաստիարակութիւն ստացած, համեստ ու ժրաջան Օրիորդ մըն է, որ իր գնահատելի ձիրքերով, տիպար տանտիկին մը ըլլալու կոչումը ունի։

Խմբագրութիւնս այս քարեղէպ խնամութեան առթիւ իր սրտագին չնորհաւորութիւնները կ'ուղղէ իր բարեկամին Հայկ էֆ. Գալէնտէրեանի և երկու կողմի պարագաներուն։

⁂

Կիրակի օր նոյնպէս Նաալը Գաբու Օվանճրգեանց բնակարանին մէջ տեղի ունեցաւ գոհարավաճառ Սա.քիսա էֆ. Իսմէրեանի Նշանախօսութիւնը Օր. Նուարդ Օվանճրգեանի հետ. Նախագահութեամբ Պատր. Փոխանորդ Տ. Գաբրիէլ Սրբազանի որ իր օրհնութիւնները տուաւ։

Իսմէրեան էֆ.իր ուսումը ստանալէ ետք Պէրպէրեան վարժարանին մէջ, հետեւած է գոհարավաճառութեան ասպարէզին. ուր պատուաւոր անուն մը շինած է իր ուղղամտութեամբը և աշխատասիրութեամբը։ Իսկ Օր. Օվանճրգեան խնամած կրթութիւն մը ստացած է, որուն չ'որհիւ բացի մայրենի լեզուէն տեղեակ եղած է չորս եւրոպական լեզուներու։

Մեր շնորհաւորութիւնները։

ՀԱՐԵՏՆԻՔ ԿԻՊՐՈՍԻ ՄԷՋ

Պէրութի ազգայիններէն Մելքիսեդեկ էֆ. Կարապետեան Կիպրոսի Լէֆքոսիա քաղաքին մէջ ամուսնացաւ Օր. Սաթենիկ Ցարութիւնեանի հետ, կնքահայրութեամբ Կարապետ էֆէնտի Բամպուքճեանի։

Մեր խնդակցութիւնները։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑ

Հանգուցեալ Յովհաննէս էֆ. Ցակոբոֆի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի հինգ օսմ. ոսկի նուիրած է Հիւանդանոցիս Ազն. Յովհաննէս էֆ Թաշճանեան ի Նիւ-Եորք։

Հանգուցեալ Մանուէլ էֆ. Ալալէմեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուիրատուութիւններն եղած են Հիւանդանոցիս.—

Ազն. Տեարք Եղբարք Բանթիկեան 216. Գրիգոր էֆ. Գոլոլեան 108 դրշ.։ (Կնիք)

ՎԻԼԼԱՌ չօքոլան գնեցէք ու կարդացէք Դ. երեսի ծանուցումը

ԹԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ
BOURSE DE PARIS

6 Փետրվար 1905

Հեռագրական գործակալութիւնը գիշերը մինչեւ ուշ ատեն Բարիզի Պօրսային գիները չհաղորդեց մեզի։

ՆԵՐՔԻՆ

ՍՈՒԼԹԱՆԻՑԷ վարժարանին չբրջանաւարտներու վկայականաց և մրցանակաբաշխութեան հանդէսը կատարուեցաւ երէկ։ Վեհ. Սուլթանին կողմէ կայս. Պալատան քարտուղարներէն Ճէվատ պէյ ներկայ գտնուելով հանդէսին, երթական ոսկի և արծաթ չքդայիններ յանձնեց վարժարանին առաջին և երկրորդ հանդիսաց ղ չրջանաւարտներուն։ Այս առթիւ քարեմաղթութիւններ եղան Վեհ. Սուլթանին համար։

ՆԱՑԻՊՆԵՐԸ.— Պրուսայի կեդրոնական նայիպ ան ւանուեցաւ Հալէպի նախկին կեդր. նայիպ Մուսթաֆա Նախ էֆէնտի։ Խարբերդի կեդր. նայիպ անուանուեցաւ Քիւչիւք Զէքմէէի նայիպ Ալի Ռիֆաթ էֆ. որուն յաջորդեց Կէպզէի նայիպ Ռէճէպ էֆ.։ Աւաթազօրի նայիպ անուանուեցաւ Այվալըքի նախկին նայիպ Շեվքէթ էֆէնտի։

ՎԵՀ. ՍՈՒԼԹԱՆԻՆ Գահակալութեանէն ի վեր ցարդ հպատակուած քարեսիրական հաստատութեանց և հանրային շինութեանց պատկերները պարունակող շքեղ ալպոմ մը պատրաստուելով ժառանգուեցաւ Վեհ. Սուլթանին։

ՊԱՂՏԱՏԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ.— Պաղտատի երկաթուղիին համար Գերմանիա յանձնարարուած ուրը վակոնները Պոլիս ժամանեցին։ Այս վակոնները կահաւորուած են նոր դրութեամբ և երկար ճամբորդութիւններու յարմար։ Շոգիով կը տաքնան և ելեկտրականութեամբ կը լուսաւորուին։ Ն չնորհիւ 40 ուրիշ վակոններ ալ յանձնարարուած են։ Ընկերութիւնը ձիւն մաքրող երկու մեքենաներ ալ բերել տուած է։

—Գոնեա-Էրէյլի երկաթուղիին հասոյթէն տարին 500 ոսկի պիտի յատկացուի Հավազգային Անկեւանոցին։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԴԱՒԱՌԸ.— Երուսաղէմի գաւառին արքունի կալուածները չենգնելու համար յանձնաժողով մը կազմուեցաւ՝ կառավարիչ Բէյնա պէյի նախագահութեամբ։ Կայս. Անձնական Գանձուն հաստատութիւնը ծանոյց այդ յանձնաժողովին որ ուղղակի իրեն հետ հաղորդակցի քանի որ անշատուած է Սուրիոյ արքունի կալուածներու յանձնաժողովէն։

ԵԴԻՊՏԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ.— Գահիրէէն կը գրեն մեզ.— Անգլիոյ էտուարտ թագաւորին եղբօր Քոնոթի դուքսն ու դքսուհին Սլէքսանտրայէն հոս հասան, ներկայ ամսոյս 13/26 Հինգշաբթի օր և ատուար բաղմութեան մը կողմէ ողջունուեցան կայսրանին մէջ։ Դուքսը պաշտօնական համազգեստով իջաւ կառախումբէն ու մը տեր հաբար ողջունեց Բարձր. Խիվը որ կայսրան եկած էր բարի գալուստ մաղթելու։ Բարի գալուստի եկած էին նաեւ Լորա Բրոմբը ու կինը, Շեվէտ Նորվէկիոյ գահաժառանգ իշխանը և իշխանուհին —որոնք հոս կը գտնուին— և ուրիշ բարձրաստիճան զինուորական ու քաղաքական անձնաւորութիւններ։ Դուքսը և դքսուհին քիչ մը ժամանակ կայսրանը մնալէ վերջ ներկայ գտնուեցան եգիպտական հրացանաձիգներու զօրահանդէսին։ Երբ զինուորական նուագախումբը ամերիկեան ազգ. երգը կը հնչեցնէր, թնդանօթի 21 հարուածները կ'ողջունէին Ն. Բարձրութեան հիւրերուն գալուստը։ Զօրահանդէսէն վերջ մասնաւոր կառքերով Բարձր. Խիվի Ապտինի պալատը առաջնորդուեցան և հետեւեալ առաւօտ ժամաւոր կառախումբով Խարթում (Սուտան) մեկնեցան քանի մը օր մնալու համար։

⁂ Նաբոլէոն Գ.ի այրին Իօժէնի կայսրուհին քանի մը օր առաջ Գահիրէ ժամանեց, կոմսուհի Բիէնֆոն անուանի տակ։ Խիվը կարճ այցելութիւն մը տուաւ կայսրուհիին որ Սավուա պանդոկը իջած է։ Կայսրուհին քանի մը օրէն պատրաստ մը պիտի ընէ Նեղոսի վրայ մինչեւ Սուտան։

⁂ Նախարարաց ժողովը իր վերջին նիստին մէջ հաստատեց Եգիպտոս ի մէջ հողեր գնելու համար կազմուած ընկերութիւնը որուն հիմնադիրներն են Վեսմ. Աբրահամ փաշա Բարթոզ. Իսմայիլ փաշա Եկէն, Խալիլ փաշա Խայաթ և Միքայէլ պէյ Բէյիզեան։ Ընկերութեան դրամագլուխը 100,000 ոսկի է, և բաժնուած 20 հազար բաժնորդներու ամէն մէկը 5 ոսկի։

⁂ Հանրային կրթութեան Նախարարութիւնը վարժապետանոցէն ելած ուսուցիչներուն ամսականը բարձրացուց 12 եգիպտ. ոսկիի, որ կրկնապատիկն է այն վարձատրութեան որ կը տրուէր երբեմն։

Գ. Կ. Տամկաճեան

ԻՏԱԼԱԿԱՆ առեւտրական Սենեակին թերթը Բանսեճիա Իթալիանա իր վերջին թիւին մէջ երկար և չահեկան յօդուած մը հրատարակած էր «Մէսուտիյէ» մարտանաւին վրայ որ Իտալի.յ Անսալտս տան մէջ վերաշինուած էր։ Սենեակին վարչութիւնը նոյն յօդուածէն խիստ շքեղօրէն տպուած և կազմուած օրինակ մը կայս. Պալատ մատոյց։

«ՍԱՒՏՍ» աւստրիական դպրոցմարտանաւը, որ ժամանակէ մը ի վեր Իզմիր կը գտնուէր, մեկնեցաւ հնդկէց։

ՊՈՒԼԿԱՐ ՍԻՍՕԶԱԿՆԵՐ.— Թուրք թերթերը կը գրեն թէ պուլկար աւազակապետ Արսոբ օսմ. զօրքերէն սպաննուեր է Մանաստիրի մէջ։

ՕՍՄ. ՆԱՒԱՏՈՐՄԸ.— Անսալտս տան մէջ շինուող սրընթաց 7 թորփիլանաւերու մեքենաներուն զետեղումը աւարտած է և հիմա տախտակամածները կը շինուին։ Անոնք ծովը պիտի իջուցուին։

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ.—Կայս. Իրատէ մը հրամայեց պատժել այն զինուորական բժիշկները. որոնք. Մանաստիրի և Սելանիկի կեդրոնական հիւանդանոցներուն մէջ հիւանդ զինուորները դարմանելու առթիւ թերութիւններ գործած ըլլալով, դատաստանի ենթարկուած են։

ԷՐԶՐՈՒՄԻ կուսակալ Նազիմ փաշայի չնորհուած Վէզիրութեան ասփհանին կայս. Մէկնելու պիտի տանի կայս. Թիկնապահ գնդապետ Ապտիրահման պէյ։

ՏԷՏԷ ԱՂԱՃԻ հելլենական փոխհիւպատոս կարգուեցաւ Պոլսոյ հիւպատոսարանին քարտուղար Մ. Ն. Թէոթոքիս։

ՍԻՒԻՏԻ Սերպ-օրթոդոքս մետրապոլիտ Տ. Սեպաստիան Տէպլանովիչ որ ժամանակէ մը ի վեր հիւանդ էր, մեռաւ։ Հանգուցեալը Սերպ կղերականներուն մէջ կարեւոր դիրք մը կը գրաւէր և շրջանաւարտներէն էր Հալքիի Աստուածաբանական վարժարանին։ Տ. Սեպաստիէն Բիլիզնոցի էր և 30 տարու։ Երիտասարդութեան ամուսնացած էր բայց կինը մեռած էր։ Անցած տարի կոչուած էր Սկիւպի մետրապոլիտութեան պաշտօնին։ Ուստնց Պատրիարքարանը կնքեց հանգուցեալին գոյքերը։ Մաքմինը Պ.լիս պիտի փոխադրուի։

ԹԻՖԹԻՖՆԵՐԸ.— Ներքին գործոց նախարարութիւնը պատկանալ իշխանութեանց ուշադրութիւնը հրաւիրեց կայսրութեան զանազան մասերուն մէջ թիֆթիֆ այծեր առաքելու մասին։ Այս տարածմանն պատճառն է դիւրացնել նոյն այծերուն արտասահման արտածելը. ինչ որ այժմ արգիլուած է։ Միայն այն այծերուն արտածումը արտօնուած է. երբ կենդանիին մազերը սկսած են թափիլ որով իրենց բոլոր արժէքը կը կորսնցնեն։ Եւ որպէս զի արգիլման սահման մը որոշուի, նոյն իշխանութիւնք պիտի տեղեկագրեն թէ քանի տարեկանէն նոյն այծերը կը սկսին մազ թափել։ Այս միջոցին մէջ սակայն խիստ կերպով պիտի պահուի թիֆթիֆ այծերու արտածման արգելքը։

ԲՈՐԹ-ԱՐԹՈՒՐԻ ԿԵԱՆՔԻՆ.— Ասկէց 5 ամիս առաջ Բորթ Արթուրէն Իզմիր ժամանած էր Իզմիրցի Մանսօսանուն յոյն մը որ հայրը ձգած էր պաշարեալ քաղաքին վաճառատունը։ Բայց այն ատենէն ի վեր հօրմէն լուր չէր ստացած որով անձնատրութենէն ետք հեռագիր մը ուղղած էր Զիֆուի Ֆրանսական հիւպատոսին, հայրը հարցնելով։ Հիւպատոսը պատասխանած էր թէ հայրը ողջ է բայց ճարոնցիներէն արտօնուած չէ մեկնելու։ Բայց այժմ սրգելքը վերցած ըլլալով, Մանսօսի հայրն ալ մեկնած է Բորթ Արթուրէն և Իզմիր կը ժամանէ Փետրվարի վերջերը։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՍՆԱՆԿ.— Ծովային առեւտրական դատարանը մնանկ հռչակեց Պոլիս Քէօրբիլի խան թիւ 42 հաստատուած վաճառական Վասիլաքի Քէթէէիօղլը։ Դատարանին անդամներէն Մարգար էֆ. Ռունեան ժիւժ գօվիսէր և փաստաբան Երկանեան Տիրան ու Բոսթաքի Անտրիասի էֆ.ներն ալ առժամեայ սէնտիք կարգուեցան։

ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ.— Բերա, Քէլբէրն Բասամին մէջ խանութպան յոյն կօշկակար մը առջի օր երկու անգամ փորձեց անձնասպան ըլլալ։ Նախ, ինքզինքը նետեց Թրամուէյի գիծին վրայ, այն պահուն երբ կառք մը կ'անցնէր, բայց անմիջապէս զայն ազատեցին և խանութ տարին։ Հոն ալ, յուսահատ կօշկակարը դանակ մը առնելով կուրծքը մխեց։ Այն ատեն փոխադրուեցաւ Ֆրանսական հիւանդանոցը, ուր վերքը կապուելէ ետք տունը ղրկուեցաւ։ Այնպէս կը կարծուի թէ այս յուսահատը խելքով անցուցած էր գիշերը և թէ անդիսակցաբար շարժած էր. ալքոլին չդին դեռ ցրուած չըլլալով իր ներսէն։

ԱՐԿԱԾ.— Տավսուլքի մէջ, Անթէանուն մարդ մը իր սենեակին մէջ կրակին առջեւ նստած կնկանը և եղբօրը հետ կը խօսակցէր, երբ կայծ մը գնաց իսկաւ իր մօտը դրուած հրացանի վառօդի պարկին վրայ։ Վառօդը կրակ առաւ և ահռելի պայթիւն մը տեղի ունեցաւ, երբ երեքն ալ սարսափելի կերպով վիրաւորուեցան։

ՀՐԹԵՀ.— Ատալիոյ չուկայէն անցածները հրդեհ ծագելով 37 տուն և խանութ այրեցան։ Վնասը հինգ հազար ոսկի կը հաշուուի։

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

Հեռագրական գործակալութիւնը այս գիշեր հեռագիր չհաղորդեց մինչեւ թերթիս՝ մամուլը դրուած պահուն։

ՍԱԿԱՐԱՆ
ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԷ

24,6 Փետրվար 1905

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ	
Ամէնէն բարձր գինը	97.04
Երէկ իրիկուն գոցուեցաւ	97.08
» վար գինը	96 39
ՐՈՒՄԷԼԻԻ ԵՐԿԱԹՈՒՂԻ	
Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	127 50
Երէկուան բարձր գինը	127.75
» վար »	127.37
Քրէսի Ֆօնսիէ էժիրսիէն Ա	300.
» » » Բ	268.75
Քարտէ	120.
Պանք Նաս. Կրէս.	427.—
Թրամվայի Բաժնեթուղթ	6.30
Ռէժիի պարտատոմսագիր Ֆրանք	385.—
Անատոլ. Երկ. բաժնեթ. Ա.Ո.	12 02
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ. Ս.	4 05
ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ	
Օսմ. ոսկին

ՕՍՄ. ԱՆԱՆՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՍԻԿԱՌԻ ԹՈՒՂԹԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՀԻՄՆՈՒԱԾ՝ ԿԱՅՍ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՐՏՕՆՈՒԹԵԱՄԲ
ՊԱՐԳԵՒԱՒՈՐ ՍԻԿԱՌԻ ԹՈՒՂԹԵՐ

Այս ընկերութիւնը հրապարակ հանած է սիկառի թուղթեր, որոնց կողքերը կը կրեն Բուէնոս Այրէսի պարտատոմսերի մը թիւը։ Նոյն երկաթուղիներուն վիճակահանութեան մէջ շահող թիւերը ունեցողները հետեւեալ պարգեւները պիտի ստանան.

1	պարգեւ	10,000	դրչ.	որ պիտի տրուի մեծ պարգեւը շահող թիւին				
1	»	1,000	»	»	»	2րդ	»	» »
2	»	500	»	»	»	3րդ	»	» 2 թիւերու
6	»	200	»	»	»	4րդ	»	» 6 »
12	»	100	»	»	»	5րդ	»	» 12 »
28	»	50	»	»	»	6րդ	»	» 28 »
850	»	10	»	»	»	ամօրթի	»	» 900 »

Ուշադրութիւն !!! ամէն պարգեւաւոր սիկառի թուղթի վրայ նշանակուած է մէկ թիւ և քանիերորդ վիճակահանութեան համար արժէք ունենալը։

Վիեննայի կայս. և արքայական արհեստագիտական բառարանային վարժարանին տարբերակութիւնը երեւան հանած է թէ այս սիկառի թուղթերը ամէն հակառողջիկ նիւթերէ զերծ են։

Գնեցէք պարգեւաւոր սիկառի թուղթեր՝ հատը 10 փարա

Պարգեւները վիճակահանութենէն անմիջապէս ետք պիտի վճարուին Պոլսոյ և Սելանիկի մէջ՝ Սելանիկի Պանքային և Իզմիրի մէջ ընկերութեան ընդհանուր գործակալ Անաստասուլա Եզբարցմէ։ Նաեւ ուրիշ գլխաւոր քաղաքներու մէջ ընկերութեան գործակալներէն։ Առաջին պարգեւը միայն Պոլսոյ, Սելանիկի և Իզմիրի մէջ պիտի վճարուի։

Պարգեւաւոր Թուղթերուն Պոլսոյ միակ կեդրոնատեղին է Պոլիս Զիլէք Բազար Ալթը Բարմաքեան խան և Ղալաթիա, Մահմուտիէ փողոց, թիւ 25, Տեարք ՄՕՏԻԱՆՕ, ՇԱՌԻ եւ ԸՆԿ.

ՏԻԳՐԱՆ ՄԱՐՋՈՒԱՆԵԱՆ
ՎԻՐԱՒՈՐՈՒԹԻՒՆ - ԱՏԱՄՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ

Կը բուժէ սկսելի ամէն տեսակ ցաւեր և լիներու հիւանդութիւններ։ Ամերիկեան գրութեամբ, և կատարելագործեալ գործիքներու միջոցաւ փոքր ակռաները կը լեցնէ՝ երկար տարիներ առանց ցաւի դիմանալու պայմանաւ։

Ոսկիի և քաւչլի վրայ նուրբ և դիմացկուն արհեստական ակռաներ կը պատրաստէ, բնականին ճիշտ նման։ Հիւանդ կ'ընդունի ամէն օր, Բերա, Մեծ Փողոց Պէշիրք Փարմաք-Գարու, Փէքմէզ Օղլու աբառթման թիւ 3։

Երեքշաբթի և Ուրբաթ օրերը ազքատները ձրի կը դարմանուին։ 1—10

ԱՐԱՄ ԳԱՐԱԳԱՇԵԱՆ
ԱՏԱՄՆԱՒՈՐՈՒԹ

Գոլիա, Պահչէ Գարու, Պիճ Պիր Զէօֆէի գիմաց

Կատարեալ դարմանում ամէն տեսակ փտած ակռաներու, և նամանաւանդ կը զետեղէ արհեստական ակռաներ բնական գեղեցկութեամբ։

Ամէն առաւօտ կանուխ կը գտնուի Սկիւտար, Ռէտիէ, իր բնակարանը։ Եւ ամէն օր 5—11 դիմել Գոլիս Պահչէ Գարու, հրս Պիր-Զէչիմին գիմաց։

Կիրակի օրերը ժամադրութեամբ 50—33

ԹԱՔԹԱՊՐՈՒՆԵԱՆ ԹԷՐԶԻՅԱԿՈՐ

Մահմուտ Բաղատա Մանասքիր խանը 32 նամբարիէ մուրաքաժատատ արմարլամա էլպիսէ իլէ մէզդաղ օլուպ, վագթին կիտրինէ մուվաֆֆագ սուրէթէ պիլիմլի էլպիսէ եարարը կիպի, պաշլըճա տիւրլի էլպիսէլերի վէ սարի քոսթիւմլերի սէօզ վէրարկի կիւն վէ սաաթատ սէպաթ իլէ հազիր իսէր։ Թիւճարան եազբըլարը իլէ վէ սարի ատամլարընա հաֆիալագ իլէ սարի էլպիսէ եարար. պու խուսուս թէյրիֆ իսէնէք զէվաթը մութլագ սուրէթէ հօշնուտիւթինի մուհիպ օլաճաղընան իլանը մէզգիւրէ իսթիտար օլունմուշ արր։ 50—15

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՁԱՏՈՒՆ
"ՁԱՄԼԸՃԱ"
ՄԻԱԿ ՎԱՐԻՉ ՔԱԳԻՈՐ ԶՐԱՔԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏ ՖԷՊՊԻՍԻ
ՀԱՍՏԱՏՈՒԱԾ 1894ԻՆ

Տասը տարիներէ ի վեր հաստատուած ըլլալով Սկիւտար Տիամանտօրոյ փողոց, ամէնէն դժուարահաճներն անգամ գոհացուցած է։ Կը նկարէ ամէն տեսակ ակռանեիսրման, բլաթին եւ ա լա ռամպռան լուսանկարներ։

Իր ազնիւ յանախորդներուն գոհունակութիւն պատճառելու համար, կը նուիրէ գունաւոր մէկ լուսանկար անոնց՝ որ մէկ տուզինա լուսանկարել կուտան։ 8

ՀԱԶՔԱՑՈՂՆԵՐՈՒՆ
ՀԱԳԹԼՑԻ ԵՒ ԷՖԷՐԷՄԻ ԹԱՑՏՂԱՆԸ

Եւրոպայէն ներածուած խայծերի ջուրերուն ամէնէն նախամեծարը, այս խայծղանը, որ Ցունանստանի Արուեստից Ցուցահանդէսէն արժանիքի արծաթ չքանչանի արժանացած է։ Անուշահամ է և բնաւ ստամոքսը չխանգարեր։ Օսմանեան երեւելի բժիշկներու գնահատման արժանացած է, և մասնաւորապէս յանձնարարուած է հանգուցեալ Տօքթ. Խորասանճեան էֆէնտիյէ։ Այս խայծղանը եթէ սուրճի գդալով մը խմուելիք ջուրին խառնուելով խմուի, ամէն կարգի տարափոխիկ հիւանդութեանց դէմ կը պաշտպանէ մարդը։

Արգասաւէս կը բուժէ հազը, հարբուխը, կուրծքի իլուսածքները, գոժուարաշնչութիւնը, թոքախտի սկզբնաւորութիւնը, մորթի հիւանդութիւնները և ծննդական գործարաններու անհանգստութիւնը։

Կը ծախուի Մայրաքաղաքիս ամէն մեծ դեղարաններու և դեղի մթերանոցներուն մէջ։ Կ. Պոլսոյ համար գինն է 5 դահեկան։ 5—50

Ա. ՏԻՐԱՏՈՒՐ
ՎԱՃԱՌԱՏՈՒՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՁԱԿԱՆ ՊԱՏՈՒՈՒՆԻՑ

ՄԵԾ ՄԹԵՐՔ ԼԻԻՄԻԷՐ, ԺՈՒԿՈՎԼ ԵՒ ԿԱՅՍ ԲԼԱՔՆԵՐՈՒ
ՄԻՇՏ ԱՄԵՆԱԹԱՐՄ

ՀՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՒ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԽԱՒԱՔԱՐՏԵՐՈՒՆ, ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԴԵՂԵՐՈՒՆ ԵՒ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՆ

Կեդրոնատեղի Շ ԷՆՏ ՍԸՆ հոյակաւոր տան ակռաներու եւ մասուչներու, ինչպէս նաեւ ատամնաբուժական ամէն տեսակ պէտքերու։ 17—39

CHOCOLAT

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ
ՎԻԼԼԱՐԻ ՇՈՔՈԼԱՆ
ԱՆԱՐԱՏ ԿԱԹՈՎ, ՋՈՒՏ ՔԱՔԱՈՎ ԵՒ ԱՆԽՈՐԴԱԽ

Ժրիպուրկի (Զուիցերիա) քաղաքապետութենէն ընտրուած բժշկական մասնախուզիչ մը հակողութեան ներքեւ պատրաստուած է։

Ամէն անոնք որ սոյն «Վիլլար» անուն գործարանին կոնֆէտ, նուագ, կոնֆիտ, լանչիլոյլ և դարձ չօքոլան առպարին չեն կերած, պիտի չկրնան ըսել թէ կերած եմ լաւագոյնն ու համեղը։

ՈՉ ՄԷԿ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ ԿՐՆԱՑ ՀԱՒԱՍԱՐԻԼ
ՎԻԼԼԱՐԻ ՇՈՔՕԼԱՆԻՆ

Կը ծախուի ամէն տեղ, ի մասնաւորի կը զսնուի հետեւեալ տեղերը

Տեար Թոգաթլեանի Բաթիսլերին, Բերա, Տօղրուեալ թիւ 290, Մ. Ժ. Բարիի վաճառատունը, և Թրամվայ ճատէսի Պէքեար փողոցի անկիւնը Անուշավաճառ Մօսէոն, Ղալաթիա Մէհմէտ Ալի Բաշա խանի մէջ հանրածանօթ մանկլէպիճի Հաճի Ռէճէպ աղայի քով, կամուրջին վրայ, Վասիֆորի շոգենաւերու կողմը, ծխավաճառ Ադոխթիտի էֆէնտիի խանութը, Պոլիս Եէնի Ճամի Քեազիմ պէյի դեղօրէից վաճառատունը, Սիրքէճի Թրամվայ ճատէսի Քէօրրիւլի խանին անկիւնը մեծ նպարավաճառատունը, Գատրգիւղ Տեար Տրդատ Գրիգորեանի (օդային կազի ընկերութեան դէմ) դեղօրէից վաճառատունը, եւ Գուզկունճուգ Իսկէլէ ճատէսի Մ. Սիլվէսթրօրն դեղարանը եւայլն։

Կեդրոնատեղին է Կ. Պոլիս Ֆնեզրեան խան
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՈՒՐՔԻՈՅ ԳՈՐԾԱԿԱԼՆ է
Mr. C. FROHLICH, Vitalis han, Galata Constantinople

2—20

Ա՛ԹԹԵՆԹՕՆ
ԵԱՆԿԸՆԿ ԳԱՐՇԸ ՎԷ ԷՕՄ ԻՂՈՒՆ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԻԱՍԸ
1828 ՎԷ 1829ՏԱ ԹԷԷՍԻՈ ԴԻԼԸԼՈՒՄԸ
Մէրքեզի իսարեսի — Բարիզսկ, Վանսօտ մէյսանընցա 9 նիւմերօլը
տայիրեի խուսուսիլէրենեռ

ՀԱԲԻՈ ՇԻՒՊԷՆԻ
Սէրմայէ վէ իսթիեաթ 119,000,000 ֆր.
1903ին թանսիլաթը 25,000,000 »
Թէտիէ օլունան զիյան 284,000,000 »
Սիկուրթայը էմլաքին գէյմէթի 22 միլիառ։

1828 L'UNION DE PARIS

ԷՕՄԻՐ ՇԻՒՊԷՆԻ
Սէրմայէ վէ իսթիեաթ 161.500.000 ֆր.
1903 բրիմ թանսիլաթը 12,000,000 »
Թէտիէ օլունան զիյան 130,000,000 »
Սիկուրթասալանէօմիւբ 278,000,000 »

ՊՈՒՇԻՐԻՔԻ կանէքի միւասիր չէրութի իլէ Թիւրքիոյա սիկուրթա գայտ իսէր էՕՄԻՐ ՍԻԿՈՒՐԹԱ չիւպէսի տախի միւխթէլիֆ սուրէթէ վէ խուսուսի էնվէն ֆիյաթարա էօմիւր սիկուրթա իսէր։

ՇԻՐՔԻԹԻՆ ՊԱՆԴԱՍԸ՝ «Օսմանլը Պանքասը» տրր. Թիւրքիա վէ Մէմալիքը Շարգիյէ իչին միւտիրիյէթը ումումիյէ = Սթամպուլա, Սուլթան Համամընտա, Բաթրքը Օղլու Բասաժը

Միւտիրի ումումիսի — ՍԻՄՕՆ ՔԱՑՍԷՐԼԵԱՆ
Միւտիր մուավինի — ՄԻՀԻՐԱՆ ՏԷՐ-ՆԵՐՍԷՍԵԱՆ

Ղալաթասա տրուճա պիր Շիւպէսի օլուղը կիպի՝ Մէմալիքը Մահրուսէնին հէր թարաֆընտա տախի խուսուսի ժամանալարը վար տրր։ 50—12

ՀԱՅԿԱԶՈՂՆԵՐՈՒՆ
ՀԱԳԹԼՑԻ ԵՒ ԷՖԷՐԷՄԻ ԹԱՑՏՂԱՆԸ

Եւրոպայէն ներածուած խայծերի ջուրերուն ամէնէն նախամեծարը, այս խայծղանը, որ Ցունանստանի Արուեստից Ցուցահանդէսէն արժանիքի արծաթ չքանչանի արժանացած է։ Անուշահամ է և բնաւ ստամոքսը չխանգարեր։ Օսմանեան երեւելի բժիշկներու գնահատման արժանացած է, և մասնաւորապէս յանձնարարուած է հանգուցեալ Տօքթ. Խորասանճեան էֆէնտիյէ։ Այս խայծղանը եթէ սուրճի գդալով մը խմուելիք ջուրին խառնուելով խմուի, ամէն կարգի տարափոխիկ հիւանդութեանց դէմ կը պաշտպանէ մարդը։

Արգասաւէս կը բուժէ հազը, հարբուխը, կուրծքի իլուսածքները, գոժուարաշնչութիւնը, թոքախտի սկզբնաւորութիւնը, մորթի հիւանդութիւնները և ծննդական գործարաններու անհանգստութիւնը։

Կը ծախուի Մայրաքաղաքիս ամէն մեծ դեղարաններու և դեղի մթերանոցներուն մէջ։ Կ. Պոլսոյ համար գինն է 5 դահեկան։ 5—50

185 ՍԱՆԹԻՄԵԹՐ
ՕԳՏՈՒԵՑԻՐ, ՕԳՏՈՒԵՑԻՐ, ՏԻԿՆԱՑԻՐ ԵՒ ՏԵԱՐԻՐ

Եթէ կ'ուզէք ձեր դէմքին հրապոյրը աւելցնել, մազերնիդ ու պեխերնիդ խնամեցէք։

Եթէ կ'ուզէք մորթային զգուելի հիւանդութիւններէ խուսափիլ, գործածեցէք ԱՆՆԱ ՍԻԼԼԱԿի օծանելիք անուշահոտ իւղը՝ որ մազերը դարմանելու և արմատները զօրացնելու համար բոլոր Եւրոպիոյ մէջ իբր միակ դեղ ընդունուած է։ Պեխերու և մորուքի աճումն ալ կը փութացնէ և կարճատեւ գործածութենէ մը վերջ կը շնորհէ անոնց արտասովոր առատութիւն և բնական փայլունութիւն։ Բաց ասի մազերը ճերմկնալէ զերծ կը պահէ մինչեւ խոր ծերութիւն։ Ուստի իր դիւրամատչելի գնոյն և բազմապիսի օգտակարութեանցը համար ջերմապէս կը յանձնարարուի յարգոյ հասարակութեան գործածել՝ Անննա Սիլլակի դեղը։ Գինն է 3 կտորին 27 դրուշ։

Ներկայացուցիչին գրասենեակն է Զէյչէեան խան թիւ 22, Կալաթա։ Կը վաճառուին հետեւեալ Տեարց դեղարաններու մէջ։

Բերա, Եօժէն Տէլասուտա թիւ 298.
Կալաթա Հերակլէս Տէօվլէթեան՝ թիւ 32։
Եէնի Ճամի, Մէհմէտ Բեազիի մթերանոցը և իր մասնաճիւղերուն մէջ։
Եէնի Ճամի, Գ. Արսէն, թիւ 71.
Կէտիկ Փաշա, Լ. Կիւմիւշեան թիւ 5.
Վէզնէֆիլէր, Հ. Համամ.
Գուզկունճուք Ծարմասի Սանթրալ։

50—32 Ընդհանուր ներկայացուցիչ Թուրքիոյ՝ ՀԱՅԿ ՓԱՓԱԶՕՂԼՈՒ

ԶԿԱՆ ԻՒՂԻ ՊԷՏՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐՈՒՆ ԿԱՐԵՒՈՐ ԱԶԴ ՄԸ

ԴԻՄԵԼ ԽԱԶԻԿ ՖԷՍՃԵԱՆԻ ԴԵՂԱՐԱՆԸ
Կ. Պոլիս, Մահմուտ Փաշա Պաշի, «պողոչանի»ին դէմ թիւ 261

Դեղարանս նկատելով որ՝ Պոլսոյ կարեւոր և կեդրոն մէկ տեղը գանուելուն առթիւ, Մօրինայի ձկան իւղի մասին եղած խնդրանքները հետզհետէ շատցած է, սոյն խնդրանքներուն և ի մասնաւորի Ազնիւ յանախորդաց գոհացում մը տալու և փոքր ինչ ծառայութիւն մը մատուցանելու համար, ուրախ եմ այս անգամ յայտարարելու թէ՝ մանաւոր յանձնարարութեան մը համաձայն բերել տուած բլլալով ԲԷԹԷՐ-ՄՕԼԼԷՐԻ Մօրենայի ձկան իւղին առաջին տեսակը, ԱՌԱՆՑ ՀՈՏԻ կը ծախուի Դեղարանս՝ թէ՝ մասնաւոր չիւղու մէջ և թէ քաշով, ամէնէն փափկակամ ստամոքսի համար իսկ խիստ տարբերելի բլլալով, թէ՝ մեծերու և թէ՝ տկարակամ պզտիկ տղայոց։ Ուստի ամէն անոնք՝ որոնք կը փափաքին խմել թէ՝ աժան և թէ առանց հոտի զուտ և անխառնուտ ձկան իւղ, թող հաճին դիմել դեղարանս, գէթ մէկ անգամուան փորձով մը ստուգելու մեր խօսքերուն ճշդութիւնը։

Դեղարանս այս առթիւ եւս նկատելով որ քիչ ժամանակուան մէջ պատիւը ունեցաւ իրապէս գնահատելի արգոյ հասարակութենէն, որմէ քաջալերուելով պէտքը կը զգայ իր ուղղութիւնը և նպատակը կրկին ներկայացնել հանրութեան։

ՆՊԱՏԱԿ.— Գոհ ձգել յանախորդները միայն՝ դեղերու թարմութեամբ, դեղագրերու արագ և ճշգրտակ պատրաստութեամբ, գներու չափաւորութեամբ և արուեստին խղճամիտ գործադրութեամբ։

ՈՒՂՂՈՒԹԻՒՆ.— Մաքրութիւն, ապահովման դրութիւն և պարկեշտութիւն դեղարանիս սկզբանէ եղած են միշտ։

Եւրոպական տան մը հետ ալ բանակցած բլլալով, ամէն շաբթու Զուիցերիական թարմ պատուաստի թիւպեր (աբզ գալեմի) կը հասնին բաշխելով։

Ցիշենք նաեւ ամէն օր Դեղարան յանախող Հայ և օտարազգի բժիշկներէն մասնաւորաբար ծանօթ Բ.ԾԻՇԿ ԱԼԼԱՀՎԷՐՏԻ Էֆ.՝ որ ամէն Դ., Ե., Շբ. օրերը ժամը 8—11. իրեն դիմող հիւանդները կը դարմանէ իրեն ծանօթ փորձառութեամբ և մասնագիտութեամբ, դեղարանիս մասնաւոր դարմանասրահը։

ԴԵՂԱՐԱՆՍ ՈՒՆԻ ՆԱԵՒ ԳԻՇԵՐԱՑԻՆ ՍԳԱԼ 50—31

ՇԷՆՔԵՐՈՒՆ ՑԱՏՈՒԿ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՄԱԹ ՆԵՐԿԵՐ
National Wall coating & Lythite

Աժան, լուսաւոր, հոտ չունին, ոտս կը չորնան, վրայ չեն ելներ, գոյներնին չեն նետեր, ջուրի եւ անձրեւի կը դիմանան, եւն. եւն.

Պատանայի ներկերուն իւրաքանչիւր քառ. արշընը 10—15 փարա
Ներսի և դուրսի » » » » 20—30 »

Տեղւոյս ամէն կողմի Պատ. յանախորդաց դիւրութեան համար վաճառատունս պատրաստ է սոյն գներով իր վրայ առնել ամէն գործ, թէ՝ ներկն և թէ գործաւորդչէքն մէջն ըլլալով։

Կարեւորութիւն մի տաք կարգ մը վարպետներու կամ ներկարարներու անունատ խօսքին, որոնք անձնական օտիներու հետ մանաւանդ հակառակ են չատ մը օգտակար նորութիւններու.— Այլ հաճեցէք դիմել.

Կ. Պոլիս, Ալաճա Համամ, Պագրրճըլար թիւ 26 Գ. ԱՇԷՄԵԱՆԻ և նմոյշներ ու քարտէզներ ստանալ ուզուած քանակութեամբ։ — Գաւառներու Գործակալներու պէտք կայ, դիւրամատչելի պայմաններով։ 20—11

ՊԷՕՅԻՐԻՔ ԷԼՊԻՍԷ ՄԱՂԱԶԱՍԸ
Գ. ԷՐՄԷՆԵԱՆ Վէ ՇԻՒՐԻՔԵԱՍԸ
Իսքանտոյլ, Սուլթան Համամընտա
Թօփալեան խանին թէքմիլ 2º գաբրնտա

Էլպիսէ մաղազալարը միանքնտա էմմաս է՝ նէկի վէ էն գիլաաէ քէսպիր էմմիյէթ. իթմիլ օլան վէ 1871 սէնէսինէ թէէսիս օլունան Գ. ԷՐՄԷՆԵԱՆ պէօյիւք էլպիսէ տէբօղիթասը, էսկի նամ ու իւնվանները վէ մէքեանները ասլա թէպտիլ իթիւէտիքէն մասատ, սահիպ վէ միւեասիսի պաս տէֆա պիր գաթ առանց ինզիպաթ վէ թէքէմմիւլէ պէզլի զայրէթ իսէէք, թօփալեան խանը, ումումի իքինճի գաբրնը քէնտուսինէ համար վէ մաղազասընը թէվէսիս էյլէմիլ տիր։

1. Օրատա մէվճուտ էլպիսէլէրին սան մատա գուսլայ վէ պիրիմէրինի,

2. Գումալարը մէթանէթ վէ զէրաֆէթինի,

3. Ֆիյաթլարին զայէթ միւեասիլ, վէ էլվէերիշլի օլմասընը։

Բէյիւան կէօրէն միւհիթէրէմ միւշթերիներին մէզքիւր մաղազալարը մրզատան այրըլմայաճագլարընա գավիւէն էմինիզ։

Մէզքիւր մաղազատա էօյլիւ իւզերինէ տէ էլպիսէ եարըլմագտա տրր։

ՖԻՅԱԹ ՄԱԳԹՈՒ
ԲԱԶԱՐ ԿԻՒՆԷԼԵՐԻ ՏԷ ԱԶՐԳ ՏՐՐ 10 50

ԱԱՆՔԻԼԷԹԻՐ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

	Սգերլիկ
Դրամագլուխ	12,000,000
Տարեկան հասոյթ	3,986,000

Անգլ. ապահովագրական ընկերութիւն հրդեհի դէմ եւ կեանքի վրայ
Որ այժմ ծուլուած է ՌՕՃԷԼ ապահովագրական ընկերութեան հետ

Հրդեհի դէմ ապահովագրութիւն ամէն տեսակ սեփականութիւններու վրայ, — քարէշէ և փայտէշէն կալուածներ, առեւտրական թուղթեր, ապրանքներ, եւն. եւն.։

Լանքաշիր միչտ նպաստաւոր եղած է ամէն կողմանէ արագ և արդար կերպով կարգադրելուն համար։

Իր դրամագլուխն՝ 12,000,000 անգլ. ոսկիի բարձր թիւը բացարձակ ապահովութիւն մը կ'ներշնչուորէ ապահովագրեալներուն։

ՑՆՕՐԻՆՈՒԹԻՒՆԵՐ
ԼԻՎԷՐՊՈՒԼ, թիւ 1՝ ՆՈՐԹ ՃՕՆ ՍԹՐԻԹ
ԼՈՆՏՈՆ, 28՝ ԼՕՒԹԱՐՏ ՍԹՐԻԹ
ԸՆԴՀ. ԳՈՐԾԱԿԱԼ Կ. ՊՈԼՍՈՅ
ՊՈՆՏ ՍԷՆԼԷՐ ԵՒ ԸՆԿ.
Նո. 4 և 5 Բիւրիւք թիւնէլ խան
Դեր. Գործակալ Էֆէնտի
ՄԱԳՍՈՒՏ Ճ. ՍԱՆՏԱԼՃԵԱՆ
Ուրիշ դեր գործակալութիւններ ունի Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ։ 50—35

ՊԷԼ ՍՕՂՈՒԳԼԸՂԸՆԸՆ
ԹԷՏԱՎԻՒ ԳԱԲԻՍԻ

Տօգթօր Էվվանգիլի Էվրօբասա իհրա իթաիկի սան սէյեահաթընտա Թրպաճ եէնի մուվաֆֆագրյէթլէր էլատ իթմիշ օլմաղլա մուտարիլէյհ տախիլէն միսէլի վէ պէօպրէքլէրի իզճաճ իսէ-ճէք աղրը իլանլար վէրմէքսիզին պիր հաֆթա զարֆընտա պէլ սօղուգլըղընը գաթիէն թէտավի իսէր. Թէրէտաիւա խաէնլէրէն իւճրէթը թէտավի խուսթալըգ քեսմիլէն մինանէֆի օլուսգտան սոնրա ալընը։

Ղայէթ եէնի վէ էվվրբասա թաքիպ օլբան սան ուսուլ իլէ ֆրէնկի խուսթալըղընը մուվաֆֆագրյէթլէր թամ իլէ թէտավի էսէր. հէր կիւն ստաթ տէօրթտէն օնա գատար Կալաթատա, Սանտրգճըլարտա Գարագուլ Օթէլլիրին գարշուսընտա լամպանը տիւքքանսընսրն իւզերինտա 97 նումէրոլը քէնտի թէտավիխանէսինտէ պուլանուը։ 40—26

ԳԵՂԱՐՈՒՆԱԿԱՆ-ԳՐԱՏԱՆ
ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ
Զ. ԹՈՐՈՍԵԱՆ

Պոլիս, Զազմագճըլար Եօղուտու թիւ 64

ԸՆԹԱՑԵՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԵԱՆ

Դպրոցի Գիրքը՝ (Մանկապարէզի համար). Ա. մաս.— ԱՑԲԲԵՆԱՐԱՆ ու պարզ նախադասութիւններ. Այբ-բէնի ուսուցման դժուարութիւնը հարթուած է՝ մանկավարժական հասկնալի հրահանգներով, բան մը՝ որ ցարդ զուրկ չուներ։ Տղաքը զբաղցնող նոր ու գեղեցիկ պատկերներ՝ տպագրուած ընտիր թղթի վրայ. էջ 32, գին 20 փր. 100ը 25 և 50ը 15 ղրշ.։

Բ. ՄԱՍ.— Դիւրահասկնալի ընտիր ընթերցումներ, զարդարուած հետաքրքրական, գեղեցիկ ու նոր պատկերներով, որոն ընդարձակ յանախարանին մէջ որոշ ու մանրամասն բացատրած է Այբ-բէնը սորվեցնելու ամենադիւրին եղանակը. էջ 63. գին 2 ղրշ. 100ը 100 և 50ը 62½ ղրուշ։

Նոյնը՝ երկու մասը մէկտեղ կազմուած, գին 100 փր. և 100 հատը՝ 125 ղրշ. փոխադրման ծախսը գնողին վրայ։

Զորրորդ մասը (Մէյրին Ա. Տարի) ուսման ընդարձակ ու շահեկան պարունակութեամբ, 29 լուսապատկերներ (2 կնմանք, 3 աշխարհագրական) 42 նոր փորագրուած պատկերներ, Գին 5 ղրշ։

Արդէն հրատարակուած են՝ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆի ՀԱՄԱՐ (Տարբ. Ընթացք) ԴՊՐՈՑԻ ԳԻՐՔԸ.

Նոպատ. տարի պակեր. էջ 128 Գին 3 ղրշ.
Ա. » » » 128 » 4 »
Բ. » » » 156 » 4 »

Ցանձնարարութիւնները պէտք է ղրկել ուղղակի յօրինողին հասցէով՝ առանց միջնորդի, թէ՝ մեծագոյն գեղջը առնելու և թէ՝ խաբեբայութեանց չենթարկուելու համար։

Վ. Ց. Ցակոբեան ԱՆԴՂ-ՀԱՅ. բառգիրքը կը գտնուի միմիայն ա՛ս գրատունը. գին 85 ղրշ. փոստի ծախքով. ինչպէս նաեւ Ե. Տէմիրճիպաշեանի յօրինած Հայ-Դպրոց բառգիրքը, որ իր վերջը յատուկ անունները կարեւոր բառգրքուկ մը կը պարունակէ. գին 15 դահ.։ Զեղչ գոհացուցիչ։

Ամէն վաճառում Պոլսոյ մէջ եւ կանխիկ է 10—7

ԱՏԱՄՆԱԲՈՅԺ
Մ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ՓՈԽԱԴՐՈՒԱԾ Է
ԲԵՐԱ, ՄԵԾ ՌԱԲԱԳ-ԴԱՌՈՒ ՓՈՂՈՑ, ԹԻՒ 6
ՀԻՒԱՆԴ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՄԷՆ ՕՐ
Կիրակի օրերը ժամադրութեամբ 50—37

ՏՕՔԹԷՕՐ ԷՄԻՐԶԷ
Հանրածանօթ մանուկաբոյ և կնախտաբան (gynécologue) տօքթ. Էմիրզէ որ 15 տարուան գործունէութեամբը մեծ համբաւ ստացած է, կը ծանուցանէ յարգոյ յանախորդներուն թէ, բնակարանը փոխադրած է Պէքեար փողոց թիւ 18։

Բացի վերոյիշեալ իր մասնագիտութենէն կը բուժէ նաեւ նորագոյն մեթոտներով ջղային և հոգեկան և երեւակայական ամէն տեսակ հիւանդութիւններ, ինչպէս նաեւ նեվրասթենիա թիք (tic) անուանեալ աչքի, դէմքի և ուսերու տգեղ և տկամայ շարժումները և դաստակի դգաստութիւն յառաջ եկած ջղային խռովութիւնները և երիտասարդական մոլիքները, նոյնպէս նաեւ գինեսմոլիքը (alcoolomanie) մորֆինոմոլիքը (morphinomanie) և այլն։

Կիրակիներէն զատ ամէն օր կէս օրէն սկսեալ մինչեւ երեք ժամ հիւանդ կ'ընդունի և տարբեր օրերը ձրիաբար կը դարմանէ վկայեալ ազքատները։

Առաւօտները ժամը 9էն մինչեւ 10 (ը. ա.), կը գտնուի թաքսիմի Քիսմէ Քարան հիւանդանոցը 9—20

ՏԷՐ ԵՒ ՏԵՐՈՒՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ